

16589

ԿԱՅԾԱԿ ԲԱՆԻՈՐԵԱՆ

ՎՐԵԺԻ ՌԻԽՏԱՀՈՐՆԵՐ

ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆ

Չորս Արարուածով



ՏՊԱՐԱՆ ԱՍՊԱՐԷԶԻ

Ֆրեզմօ, Քալ.

1918

891.99

Բ - 27

891.99

P-27

01 JAN 2009 ED 970  
00 DEC 2011

ԿԱՅԾԱԿ ԲԱՆԻՌԵԱՆ

ՎՐԵԺԻ ՈՒԽՏԱԿՈՐՆԵՐ

ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆ

Զորս Արարտածով

Տպարան «ԱՍՊԱՐԵԶ» ի

ՖԲՀԶՆՕ, ՔԱԼ.

1918

16589

01.03.2013 ԽԱՉԻ

90 DEC 2011

23750



ԿԱՅԾԱԿ ԲԱՆԻՈՐԵԱՆ



315 90022

ԱՆԶՈՒԴԱԿԱՆ ՀԵՐՈՍ (Վերերան)

ՔԵՐՈՒԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

1918

ԱՐԱՐՈՒԵՄ Ա.

Գ Ո Ր Ծ Ո Ղ Ա Ն Զ Ե Ր

ՍՕՍԻ — Մանկամարդ դիւցազնուիի մը  
ԿԱՐՈ — Սոսէի եղբայրը  
ՍԵՐՈԲ — Սոսէի հայրը (Մահամերձ)  
ՇԱՆԹ — 9—10 տարեկան քուած պատանի մը  
ԿՈՅՏ — ԱՇՈՒԴ  
ՏԻԿ. ԼԻԼԻ — Միսինարուիի մը  
ՊՐՆ. ԺԱՆ — Միսինար մը  
ՎԱՀԱՆ — Խմբապետ մը  
ՄԻՀՅՐ — Երկրորդ խմբապետ մը  
ՏԵՐ ՇԴԱՅ — Քահանայ մը  
ՍԱՀԱԿ — Մատնիչ մը  
ՀՐԱՅՐ — Կամաւոր Զինուոր մը  
ՕՍՄԱՆ — Ժանտարմ մը  
ԱԼԻ-ԷՆՎԵՐ — Թիւրք փառայ մը  
ԲԻՋԱ — Փառայի սպասաւորը  
Ա. ԱՍՏԻՔԱՆ, Բ. ԱՍՏԻՔԱՆ, Նաև 7—8 Հայ երեսարդներ — Վրէժի ուխտաւորներ :

( Ողբերգութիւնը տեղի կունենայ 1916ին ;  
Հայաստանի մէջ )

Տեսարանը կը ներկայացնէ ամայի և աւագու անապատ մը, ուր կերեին մեծ ու պգտիկ մեռած և կիսամեռ դիակներ : Կէսօր է :

Տ Ե Ս Ի Լ Ա.

( Սօսէ ցնցոտիներով հազուած, մազերը ցըրւած, երկիւզալի տեսարան կուզայ, մի բոպէ կը շրջի գիտակներու չուրչ, կը նկատէ իր մօր գիտակը սարսափահար կը բացադանչէ, ցած բայց որտաճըմլիկ ձայնով ) :

ՍՕՍԻ — (գողալով) Աստուած իմ, ի՞նչ կը տեսնեմ — օ՞, մա՞յրս, մայրս մեսա՞ծ : Օ՞ֆ : (Մօր գիտակի վրայ կանգնած, գէպի վեր նայելով) Աստուած իմ, ի՞նչ է այս : (Կը գանայ մօր) Մայրի՞կ, մայրի՞կ, ինչո՞ւ չես չնչեր, ինչո՞ւ չես գրկեր . վեր նայէ՛ աղջկանդ կմախացած գէմքին : Մա՞յր, ե'լ ոտքի ու տա՛ր ինծի տուն : (Մօր գլուխը գրկին մէջ) Ո՞վ Փրկիչ, շարժէ՛, շարժէ՛ մողական գաւազանդ : Ինչո՞ւ կը մնաս լուռ հանդէպ այս անօրինակ եղեռնին . ըսէ՛, զիս ինչո՞ւ թողուցիր անմայր ու անմաշտպան : Միթէ քեզի երկրպագով մը չէի՞ : Գիշեր և ցորեկ ծնկաչոք ալզօթած իմ, ու ջերմագին հաւատացած զօրութեանդ, արգարութեանդ : (Կը հեծեծէ մինչ քիչ մը անդին կը անքայ Մերոր, Սօսէ անմիջապէս կը նայի հօր կողմ, կը նկատէ հօր մահամերձ մարմինը, կը կանգնի հօր մօմ) Ո՞չ, չա՞յրս ալ

մեռած : (Ծունկի վրայ) Հա՛յր, ել քու աղջիկն  
քեզ կը փնտոէ, քու պաշտպանութիւնդ կը հայ-  
ցէ . . . Ա՛խ, ի՞նչ ընեմ, ո՞ւր երթամ : Հա՛յր,  
ե՛լ մի՛ քնանար այս անապատին մէջ. ել երթանք  
տուն ապրինք ու մեռնինք հոն. ա՛խ, սիրելի մայ-  
րը մեռած է, հայրի՛կ . . . :

ՍԵՐՈԲ.— (Գլուխը կը վերցնէ, շեշտակի կը  
նայի Սօսէի. գլուխը շարժելով) Աղջի՛կս, Սօսէ՛,  
ես ա՛լ չեմ կարող վերադառնալ. ես ալ չեմ կրնար  
քեզ պաշտպանել : Ո՛Փ, ո՛չ, ո՛չ, բայց կը պատ-  
ուիրեմ, կաղաչեմ որ այսուել երկար չմնաս : Ո՛չ,  
այստեղ հոգէառ սատանաներու վաթանն է : Գնա՞լ,  
փնտոէ՛ մօրդ դիմակը ու զայն ալ համբուրէ՛ և  
փախի՛ր շա՞տ հեռուն, փախի՛ր (շնչառապառ) և  
տեսածներդ ողջերուն պատմէ :

ՍՕՍԻ.— Ա՛խ, հայր, բայց որո՞ւ պատմեմ.  
ալ ողջ մարդ մնա՞ց, ալ չնչող էակ կա՞յ մեր  
արիստոս երկրի մէջ, երբ գուն քու հսկայ դըլ-  
խուդ բարձ ըրած կը քնանաս, հա՛յր . . . :

ՍԵՐՈԲ.— (Հեալով) Զաւակս, Սօսէ, հսկայ ու  
երբեմնի անյաղթ բազուկներս անզօր են այլ ևս.  
բայց մի՛ մոռնար, հաւատա՛յ որ այս բազուկներս  
( կըվերցնէ ) հարիւրաւոր դաղաններու պիտծ  
արիստին են ներկուած : Ա՛խ, սակայն վերջապէս  
ուժապառ եղան : Գնա՞լ, բայց մի՛ յուսահատիր  
և մի՛ լար, եթէ ես ինկայ այստեղ, գեռ կան շա-  
տեր որ կը լուծեն մեր վրէժը ու կը պաշտպանեն  
քեզ : (Կերերայ) :

ՍՕՍԻ.— (Շունչ մը առնելով) Բայց ո՞ւր է եղա-  
րայրս կարօն, միթէ ա՞յն ալ սպաննուած է, մի-  
թէ ա՞ն ալ կը քնանայ առանց ձեր վրէժը լուծելու :  
(Արտասուալից աչքերով) Հա՛յր . . . . :

ՍԵՐՈԲ.— Զէ՛, չէ՛, Սօսէ, անկարելի այդ, ես

կը հաւատամ որ այս բոպէին վրէժի կարմիր գը-  
րօշը բարձրացնեցած, կոխկատելով գաղաններու  
դիմակները մեզի կը փնտոէ, իր նահատակ ցեղի  
նշխարները կը փնտուէ : Ո՛Փ, Սօսէ, մնա՞ս բա-  
րով : (Կը մեռնի) :

ՍՕՍԻ.— (Կէս ոտքի ձեռքեր բաց գէպի հայրը)  
Հանգիստ քնի՛ր, ո՞վ սիրելի հա՛յր, ահա՛ կը հե-  
ռանամ քեզմէ առանց դիմակը թաղելու,  
ահա կերթամ կը պատմեմ արար աշխարհի, կեր-  
թամ կը պատկերացնեմ այս զարհութելի տեսա-  
րանը բոլոր ողջերուն, ու կը պոռամ «Վրէ՛ժ,  
վրէ՛ժ» և միայն վրէ՛ժ կը պահանջեմ : (Դէպի աջ  
քալելով կը տեսնէ Հայ տղայ մը, կը մօտենայ)  
Ո՛չ, ի՞նչ տեսարան է այս, ի՞նչպիսի դժուք,  
(ձեռքը ճակարին գնելով) Ո՛՛, գուն ո՞ղջ ես, Հայ  
տղայ . (ձեռքը բռնելով) ի՞նչպէս եկար հոս :

ՇԱՆԹ.— Դուն իմ մայրս ես, չէ՞ : Ինչո՞ւ չես  
պաշտպաներ զիս, հոս ալ զիս մոռցար ու չես սի-  
րեր : Գոնէ պուտ մը ջուր տուր :

ՍՕՍԻ.— (Ծնրադրած) Ա՛խ սիրելի նշխարս,  
մայր լինելու բախտը ունեցած չեմ, ես քու քոյրդ  
կըլլամ և ու քեզ կը պաշտպանեմ : (Ոտքի) ե՛լ, ե՛լ  
սոտքի ել, (կը վերցնէ) որ երթանք քանի գիշեր  
չէ աակաւին : (Ու կը քալեն քանի մը քայլ գէպի  
աջ) :

ՇԱՆԹ.— Քոյրիկ, գիտե՞ս թէ մայրս ո՞ւր է  
այժմ :

ՍՕՍԻ.— (Ակամայ ժպտելով) Ո՛չ, գուն գիտե՞ս  
թէ ո՞ւր է ան :

ՇԱՆԹ.— (Ուսերը թօթուելով) Ո՛չ, չեմ գի-  
տեր . ա՛խ մայրս շատ եմ կարօտցեր :

ՍՕՍԻ.— Սիրուն հապա ի՞նտոր եկար հոս միս  
մինակ :

**ՇԱՆԹ** — (Աչքերը ձմլելով) Երկու սե հագուստ  
տով մարդեր մեր տունը եկան ու մայրս տարին,  
Երբ ես լացի, զիս բանեցին դուռնէն դուրս նետե-  
ցին, մայրս ալ շատ լացաւ, բայց անդութները  
մտիկ չըրին:

**ՍՈՍԻ** — (Չորս կողմը նայելով) Բայց հայրդ  
ո՞ւր է:

**ՇԱՆԹ** — Երբ մայրս բոնութիւնով դուռնէն  
դուրս հանեցին, հայրս իր մեծ սուրը քաշեց, մէկ  
սե զիեստով մարդ մը մորթեց, բայց մեկաներն  
ալ հայրս մորթեցին աչքիս առաջ: Ալ ուրիշ բան  
չէմ զիտեր: Պուտ մը ջուր, (կըւլայ) պուտ մը  
ջուր տո՞ւր:

**ՍՈՍԻ** — Ա'խ, սրախի մատաղ, մի՛ լար, այդ  
աղամանդ արցունքներդ մի՛ թափեր (կը սրբէ)  
այստեղ ջուր չկայ — քալէ, (քալլ մը ես կառնեն)՝  
տե՛ս այս զիակները ասոնք բոլորն ալ մեր մայ-  
րերն ու հայրերն են բայց ասոնք բոլորն ալ ան-  
ցինչացած և կամ ուժասպառ են. դուն ողջ մնա-  
ցի՛ր ու մեծցի՛ր որ լուծես այս անմեղ նահատակ-  
ներու վրէժը: Այո՛, այս վեհ զաղափարով պէտք  
է մեծնաս, (բռափէ մը լուռ):

**ՇԱՆԹ** — (Դէպի ձախ նայելով) Օ՛, քոյրի՛կ,  
տես հոս, սե զիեստով մարդեր կան, զրկէ զիս և  
մի՛ տար անոնց: Ո՛չ, տէ՛ր Աստուած (ու կակսի  
ազօթել) «Հայ մեր որ յերկինս ես. . .»:

**ՍՈՍԻ** — (Կը նայի զէսի ձախ կը նկատէ մար-  
դեր, յետոյ վեր): Ո՛վ Աստուած շանթահարէ՛,  
քարացո՞ւր այս զիշատիչ զաղանները, այս մար-  
դակեր չուները, ով փրկիչ ալ չե՞ն բաւեր այս-  
քան զոհեր, (կը գրկէ Շանթի: Ներս կը մտնեն  
երկու ոստիկաններ մտրակներով, կը կանդնին  
Սոսէի և Շանթի մօտ — մինչ Սոսէ կէս գրկած

**Շանթ** — կուզէ զէսի աջ երթալ:

**Ա. ՈՍՏԻԿԱՆ** — (Ձեռքով) Ո՞ւր, կանդ ա՛ռ,  
դուն պէտքէ չասկնաս վերջապէս որ մեր ձեռքէն  
կարող չես պրծելու, (սպառնական) ըսէ ո՞ւրկից  
եկար եալինչ կը վինտուս հոս:

**ՍՈՍԻ** — (Կանդնած աներկիւզ) Ո՞ւրկից եկայ,  
իբա՛ որ ես ալ չեմ զիտեր, բայց թէ ի՞նչ կը վին-  
տունեմ, ես զիտեմ, այո՛ զիտեմ, մայրս, հայրս  
ու եղբայրս, ո՞ւր են անոնք, ինչո՞ւ սպաննեցիք  
զանոնք, անխիղճնե՛ր:

**Ա. ՈՍՏԻԿ** — (Ծիծաղելով) Անոնք «Հող էին  
հող գարձան» բայց լաւ զիտացք որ զուք ալ հող  
կը զանաք, եթէ երբէք շարունակէք այսպէս:  
Դուն պէտքէ անմիջապէս կրօնափոխ ըլլաս ու  
մեզի ընկերանաս: Հասկցա՞ր: (Շանթ վախէն կը  
դողմայ):

**ՍՈՍԻ** — (Մեկուսի) Աստուած իմ, ի՞նչ անհե-  
րելի յանցանք. օ՛ ինչ տիմար ու սնամէջ զաղա-  
փար և ի՞նչ սէր զէս այս զաման կեանքը (Աստի-  
կանին) Ո՛չ, ո՞չ կրօնափոխ, ոչ ազգութացով, ոչ  
ալ այս զաման կեանքով կուզեմ ապրիլ, ո՞չ ալ  
ձեզի կընկերանամ, կարող էք ընել ամէն ինչ որ  
կը ցանկաք. բայց զիտացք, որ ես ամէն բանէ տ-  
ռաջ պատուախնդիր հայ աղջիկ մըն եմ: (Աստի-  
կաններ աւելի կը մօտենան):

**Ա. ՈՍՏԻԿ** — (Ժպտելով) Ա՛, զիտես թէ ո՞վ  
սպաննեց քու հայրը (Շանթին):

**ՇԱՆԹ** — (Աչքերը լայն բացած) Այո՛, այո՛,  
զիտեմ դո՞ւն, դո՞ւն . . .

**Ա. ՈՍՏԻԿ** — Օ՛, եա՛, ես սպաննեցի քու հայ-  
րդ, լաւ կը յիշես . . .

**ՇԱՆԹ** — Բայց ես երբ մեծնամ, երբ սուր ու-  
նենամ, ես ալ քեզ պիտի սպաննեմ ու քու տղադ

պիտի թողում առանց հօր :

Ա. ՈՍՏԻԿ.— (Եշքերը խոժոս) վա՛յ, լա՛ձ վա՛յ, դեռ քանի՞՞ տարու ևս և ինչ բաներ ընել կը մտագրես, հիմակ քեզ ալ կը յօշուեմ, անիծուածի լամուկ, հա՛... :

ՍՕՍԻ.— Ե՛յ կրնաս ընել ամէն բան այժմ, բայց դիտած եղիր որ օր մը, շատ մօտիկ օր մը, առանպատներու այս վասող աւագներու վրայ հազարաւոր անմեղ նահատակներու թափած արիւնը պիտի պոռթիւյ վե՛ր, պիտի հրարիէ լեռներ : Այս այն ատեն, ա՛յս այն ժամանա՞կ : (Շունչ մը կառնէ) :: :: ::

Բ. ՈՍՏԻԿ.— Ե՛յ, այն ժամանա՞կ, ի՞նչ պիտի պատահի (ծիծաղ) :

ՍՕՍԻ.— Ա՛յն, այն ժամանակ քար քարի վրայ չպիտի մնայ, ու չըմուած, արիւնաթաթախ դիւ ակները յարութիւն պիտի առնեն, ու հրեղէն ձիւ երու վրայ նստած «վրէ՛ժ, վրէ՛ժ» պիտի գոռան :

ՇԱՆԹԻ.— Ես ալ պիտի պահանջեմ հօրս մօրս վրէժը այն ժամանակ : (Ոստիկանները գետին կը դարնեն Շանթը որ կը մեռնի) :

Ա. ՈՍՏԻԿ.— Սատկէ՛ դուն ալ, լաճ, որ վրէժով կը սնանիս :

ՍՕՍԻ.— (Ճիչ մը արձակելով կը փախչի դուրս) Ա. ՈՍՏԻԿ.— Կեցի՛ր, անզգամ աղջիկ, ո՞ւր, դէպ ո՞ւր կը փախչիս, հա՛, աղատելո՞ւ համար : (Կը խնդայ) :

Բ. ՈՍՏԻԿ.— (Ժպտելով) Հա՛, Հա՛, Հա՛, փախաւ ան, բայց մինչեւ ո՞ւր : Հիմակ դարձեալ մեր ձեռքերուն մէջն ես . (իր ընկերոջ) ինձի նայէ՛ ասիկա լաւ պատեհութիւն է որ մենք մի քիչ աւար ընկնք, այս մեռածները կողովաելով . . .

Ա. ՈՍՏԻԿ.— Օ՛, լաւ է, շատ լաւ, ուրեմն լաւ

կըսինք ( կսկսին կողովաել խուզարկելով գիտկները, կը գտնան մետաղ, զրամ զարդօներ հայլն ) :

Ա. ՈՍՏԻԿ.— Բաւական է եկո՛ւր այստեղ, (կը նստին) :

Ա. ՈՍՏԻԿ. Տեսա՞ք այս չքեղ զարդարանքները (ցոյց կուտայ) և այս կարմրուկ ոսկիները, ի՞նչ հրաշալի են : (Աւրախ) :

Բ. ՈՍՏԻԿ.— Այս՛, հրաշալի են նամանաւանդոր առանց կաթիլ մը քրտինք թափելու սատացանք, (զարմանքով) Եղրա՞մ, մենք ալ կաշխատինք, սահայերն ալ չդիտեմ թէ անոնք ի՞նչպէս կը շահին առատ դրամ որով կրնան ովնուիլ այս կարդի թանկ զարդերով . իրագէս մի զաղոնիք է այս :

Ա. ՈՍՏԻԿ.— Ոչ մի գաղանիք, աս իրենց ձակտի «հալալ» քրտինքի արդիւնքն է, մենք տաճիկներս, աւելի ձիչզը, —օմանցիներս— ինչո՞ւ անկուտ ու անզարդ ենք դիտե՞ս :

Բ. ՈՍՏԻԿ.— (Ընդհատելով) Զէ, ինչո՞ւ . . .

Բ. ՈՍՏԻԿ.— Որովհետեւ գործելու անընդունակ ենք և չենք վարժուիր աշխատելու—ահա՞ գաղտնիքը : Հիմակ հասկցա՞ր . . .

Բ. ՈՍՏԻԿ.— Լաւ. հասկցայ (զէպի աջ նայելով) բայց կարծեմ ձայն մը կուզայ սա կողմէն, (ցոյց կուտայ) :

Ա. ՈՍՏԻԿ.— Ի՞նչ պիտի ըլլայ, կիսամեռ հայեր կը տնքան կամ խելագարներ իրենց զաւակներուն կը պոռան, ուրիշ ի՞նչ կրնայ պատահիլ :

Բ. ՈՍՏԻԿ.— Զէ՛, չէ՛, այս ոտքի ձայնի կը նըմանի, թէկ գտնելաղ նաև տաղի ձայն ալ կը լըսեմ կոր :

Ա. ՈՍՏԻԿ.— (Ծիծաղ) Ո՛հ գուցէ անոնք— Հայերը՝ մեռած վիճակով իսկ կերպեն, (զարմանքով) իրա՞ւ որ, ևս կը զարմանամ այս ցեղի տու

կունութեան վրայ, բնաւ յուսահատիլ, ընկճըւ  
միլ չեն գիտել. այո՛ կը մեռնի, բայց ժպիտը եւ  
բեսին հող կը մանէ, իրապէս այս է հայ կոչուած-  
ները: Առիւծի սիրտ ու ամուր հողի մը ունին, որ  
ոչ ջարդելով կը լմնան և ո՛չ ալ աքսորելով, կը  
զերջանան, (մտածելով) բայց ինչ որ ալ ըլլայ  
մեր պարտքն է կատարել այն բոլոր հրամանները  
որ կուգան Ստամօլի պալատէն, և քանի որ  
մեր գործին ալ կուգայ — այսինքն անոնց գրամ-  
ները, զարդերը այսպէս (ցոյց կուտայ) նամաւ-  
նաւանդ վարդի նման աղջիկներ՝ մեղի կը մնան  
ու կը վայելինք:::

Բ. ԱՍՏԻԿԱՆ. — (Հաւանելով) Այդ լաւ է, ու  
հրաշլի. բայց սա ձայնը տեսլի կը մօտենայ,  
եւ, եւ մի կողմ քաշուինք ու գիտենք դալիքը:

Ա. ԱՍՏԻԿԱՆ. — Շատ լաւ: (Կը պահուըտին  
ձախ կողմ՝ անտեսանելի կերպով): Ու քիչ վերջ  
ներս կը մանէ Կոյլ Աշուու ձախ ձեռքով բռնած-  
իր բարաւորը՝ կը ըրջի դէս ու դէն երկիւզալի.  
վերջապէս ձեռքը դնելով մեռած դիտի մը վրայ  
կը չօշափէ, ու կը համոզուի որ իր վիճառած նըշ  
խարներն են:

ԱՇՈՒԻՂ. — (Բողէ մը լուս, յետոյ դէպի եր-  
կինք) Օօֆ. (կը լարազարնէ եղանակով).

«Մե խաւարը իմ ընթերն է անբաժան,  
ես չգիտեմ, ի՞նչ ըսել է պայծառ օր.  
Բայց այս օրուայ խաւարն է խոր հողեհան,  
Դիակները փափում են ահաւոր,  
եւ պատմում են իրենց ցաւերն անպատում,  
Որից Աստուած գուցէ գողայ երկնքում:

Տառապանքի սուգ ու սել ինձ ընկեր,  
Մարդ չմնաց իմ արիւնոտ վաթանում.  
Լուս են չուրջու լեռներ, ձորեր, չիրիմներ,

Լոկ քամին է կողկողապին մրմնջում,  
Դուք պատմեցէք ձեր ցաւերը անպատում,  
Որից Աստուած գուցէ գողայ երկնքում:

Անցիր հանդարտ շիրիմների վրայից,  
Հողի տակ ալ թշուառները քուն չունին.  
Շարան, շարան հողաթմրի խորքերից,  
Խոլ մրմոնջը գուցէ լսես ցաւագին.  
Երր այսքան ցաւ ու արիւն կայ աշխարհում,  
Գահ էլ պէտք չէ և ոչ Աստուած երկնքում:  
Խօսի՛ր քնա՛ր, արար աշխարհ թէ լոփ,  
Յաւի, արևան տառապանքի լուռ ծոցում  
Կոյր աշուզը հառաչանքի պարտք ունի,  
Թշուառութեան ու անձքի վայրերում.  
Այսքան շարիք թէ մոռանան մեր որդիք,  
Թող ողջ աշխարհ հայուն կարդայ նախատինք:

Այս բովէին թաքսոնցէն տեսարան կուզան ոս-  
տիկանները կը կանգնին կոյր ածուլին մօս:

Ա. ԱՍՏԻԿ. — (Կոսկիտ ձայնով) է՛յ, կուրացած  
մարդ, ի՞նչ կը փնտուս հոս ու ի՞նչ երգ է որ կեր-  
գես: Դեռ չ'ամոզուեցա՞ր թէ քու ցեղիդ ալ բան  
չմնաց, դեռ չի հասկցա՞ր ու չոզցացի՞ր որ եր-  
կու աչքերդ հանուած են ու մնացած ես կոյր: (Կը  
մտրալէ):

ԱՇՈՒԻՂ. — (Անվախ) Այո՛, այո՛, հազար ան-  
գամ այո՛: Գիտեմ որ իմ զաւակներս անխիղձ կեր-  
պով սպաննեցիք, աքսորեցիք. լաւ գիտեմ որ իմ  
աչքերուս լոյսը ասիք, այս գիտեմ նաև որ, հէնց  
այսուեղ իմ հազարաւոր նահատակ զաւակներուս  
դիակներուն վրայ կը խայտաք, բայց սա՛ ալ ո-  
րոշ, հաստատ գիտեմ ու համոզուած եմ որ զուք  
չի կրցաք և չէք կրնար, բնաջնջել իմ ցեղը, ո՛չ  
քարեր, լեռներ, ապառաժներ կը բողոքեն, կընկ-  
վրգին իմ քնարիս հետ միասին: (Կոկսի երգել ե-

դանակով) :

Դիակների վիշտը լացի ու ցաւեր,  
Քանի՛ զարեր լոկ ողբ ու սուզ հնք ասում  
Այժմ անէծք գահիձներին մարդակեր  
Վրէ՛ ժ միայն լոկ վրէ՛ եմ պահանջում :  
Ա. ՈՍՏԻԿ.— (Մարակով կը զարնէ մի քանի ան-  
գամ) Լսի՛ր, խելազար ու ցնդած մարդ :  
ԱՇՈՒՂԴ.— Դուք կուզէք սպաննել զիս հո՞ս .  
լաւ, բայց գիտցէք, հո՞ն ուր ձեզի կ'սպասեն ար-  
դէն : Ո՛չ, մօտ է : «Մէկի տեղ հարիւր»ի սրբազն  
օրը—դատաստանը մօտ է :

Բ. ՈՍՏԻԿ.— (Սպառնական) Աո՛ւս, թշուառա-  
կան, անիծա՛ծ, խելազա՛ր զեռ այլ սնամէջ միտ-  
քերով ու վերացական գաղափարներով կապրիք,  
դուք ո՛ւր էք և ինչե՛ր կերազէք : ( կը մարակէ ) :

ԱՇՈՒՂԴ.— (Դէպի երկինք) Ո՛վ վրէժի Ասու-  
ուած, ո՛վ նեմեսիս... բազկատարած կանգնած  
եմ հազարաւոր լլկուած, խոշտանգուած ու ան-  
պատուաւած զիակներու քով : Ո՛վ վարդաններու,  
Հայկերու, Համազասպներու վրիժառու ու ան-  
շառ Վահագն Հայոց : Ա՛լ բաւական է որքան զու-  
հեր տուինք, որքան արիւն թափեցինք : Ո՛չ, մի՛  
ուշանաք վրէժի շանթե՛ր . . . :

Ա. ՈՍՏԻԿ.— Քու խօսածներն ալ բաւական են :  
Քալէ՛ մեզի հետ զոհերուլ հաշիւ տալու . քալէ՛  
մեզի հետ վրէժ պահանջելու, հոն ուր կը քնանան  
քու վրէժառու Աստուածներու : ( Զեռքէն քաշ-  
լով կը հանեն զուրս Բ. Ոստիկանը խնդալով կը  
մարակէ ) :

( Բոպէ մը այնիքան լուուրենէ վերջ կը մտնեն  
Տիկ . Լիլի յետոյ Փրն . Ժան . երկու հոգի միաս-  
նաբար և միսիննաբուիի ) :

ՄԻՍԻՈՆԵՐՈՒՀ— Լիլի.— ( Զորս կողմ զիակնե-

րուն կը նայի . կը դառնայ Պրն . Ժանի ) :

Լիլի.— ՏԵ՛ս, ( ցոյց կուտայ ) այս նահատակնե-  
րը ( գէպի վեր ), ո՛վ Աստուած ո՞ւր ես, ո՞ւր ես  
նասած, որ կը ծիծաղիս ու կը հեղնես այս արիւ-  
նու նահատակները ( հառաչ մը ) Արդեօք անգո՞ւթ  
ես ո՛վ վրկիչ . . . ( Ժանին ) Նայէ՛ սա զիակներուն .  
ո՛չ սարսափելի է ու ցաւատանջ . քալէ՛, քալէ՛  
զուլումի, արիւնի ճանապարհներէն, ամէն մէկ  
քայլափոխիդ կը հանդիպիս զիակներու, Ակուած,  
կիսամերկ հայ աղջկներու : ( Զեռքը ճակտին ) 15  
երկար արբիներ մենք ապրեցանք այս տարա-  
րախա երկրին մէջ, և սակայն այսքան երկար ու  
ձիգ ժամանակուան ընթացքին միայն, սպանու-  
թիւններու, բոնաբարութիւններու, չարչարանքնե-  
րու, զրկանքներու, անվերջանալի ու աննկարա-  
գրելի տառապանք միայն տեսանք : Ա՛խ, սոսկալի  
են ասոնք, սոսկալի՛ : ( Հեռուն կը նայի ) : Նայիր  
չորս կողմ, ի՞նչ հրաշալի տեսարաններ, ի՞նչ տա-  
ճարանման լեռներ, բնութիւնը իր ամբողջ զօրու-  
թիւնը ու պերճութիւնը շոայլեր է այս Հայաստան  
կոչուած երկրին, կարծես, բայց հազար ափսո՞ս  
որ մարդ այս զրախանման երկրի մէջ միշտ կը  
հանդիպի մեռածներու, Ակուած զիակներու մի-  
այն ( չունչ մը կը քաշէ ) : Ո՛չ, քամբախտ ժողո-  
վուրդ . ծերել իրենց լացով աչքերով, անմեղ մա-  
նուկներ իրենց արդար շրթունքներով, աղջկներ  
իրենց անբիծ կոյսի պսակներով ինչե՛ր, ինչե՛ր  
կը պատմեն, բոնաբարումներու ի՞նչ սրտաճմլիկ  
պատմութիւններ, կը պատմեն, այո՛, պատմու-  
թիւններ՝ որոնց մէջ կը տեսնես արի ցեղի մը աշ-  
խատասիրութիւնը, յառաջալիմելու ընդունակ,  
զարգանալու ու բարգաւաճելու հրաշալի ձիքեր  
ու տաղանդներ, բայց՝ դժբախտաբար, միշտ կը

քաղեն դէպի բնաջնջում, դէպի անդունդ : Ա՛խ,  
(քայլ մը կառնէ) կը տեսնես վայրագօրէն յօշու-  
ռած այս անթաղ դիակները, այս բռնաբարուած  
հայ աղջիկներու կապուցցած մարմինները (ծըն-  
կաչոք) որոնց ճակատներու վրայ գրուած է հայ  
ցեղին կրած տառապանքին պատմութիւնը : Ա՛հ,  
սոսկալի ու զաժան է այս կեանքը... քալէ՛  
(ոռքի), քալէ փախչինք այս գուլումի աշխար-  
չէն...:

ԺՄՆ.— (Միսիթարական թոնով ձեռքը անոր  
ուսին) Ա՛խ, Լիլի, զուն պարապտեղը կը յուզ-  
ուիս ու կը յիշես այս ամենազժբախտ ժողովուրդի  
թշուառ ու անտէր զոհերը, հանդարտէ ու ինձ  
մտիկ ըրէ որ պատմեմ բան մը, որ թերես քեզի  
համար ալ անյայտ չէ : Ես զարմանալով կը հի-  
անամ այս հալածուած, բայց արի ժողովուրդի  
հոգեկան անօրինակ ըմբոնումի ու կորովի առնա-  
կանութեան յատկութեանց, որ հակառակ թիւրք  
ու պարսիկ ասպերախտ ազգերու թշնամ'ական  
կեցուածքին, որ հակառակ քիւրտ և ուսւ (մօս-  
կօֆ) սանձարձակ հալածանքներուն զարձեալ կը  
սիրեն այս երկիրը, երկրին հողն ու ջուրը, ու  
զարձեալ՝ այս անթիւ նահատակներու վրայ կանդ  
նած իրենց պատիւր, կրօնքը և ազգութիւնը կու-  
զեն պահել, կը տեսնես ինչ հրաշալի կեցուածք  
ու անքակաելի հաւատաք մըն է այս դէպի իրենց  
կրօնքը և դէպի իրենց երկիրը : (Մոածելով)  
Մինչդեռ, շատ մը ուրիշ զօրաւոր ցեղեր, ազգեր  
չի կրնալով տոկալ այս կարգի սոսկալի կեանքե-  
րու տեղի են տուած, և վերջացած են արդէն :  
Բայց այս ժողովուրդը, այս ժողովուրդը...

Լիլի.— Այս, ճշմարիտ ես, այս. ապրելու  
մենչը չէ մեռած անոնց համար «չկայ հայ տ-

ոանց հայրենիքի» . այս, անոնք կուզեն ապրիլ  
հոս, կուզեն մեռնիլ հոս, իրենց մայր երկրի մջ .  
ափ պիտի խնդրեմ բոլոր ազնիւ սիրտերուն, որ  
օգնեն այս ցեղին ամէն կերպ, աղատելու համար  
այս տառապանքէն : (քայլ մը)

ԺՄՆ.— (Միսիթար) Լիլի՛, բայց զարմանալի մի  
րոն կոյ որ հանելուկ է ինձ համար տակաւին :

Լիլի.— Ի՞նչ :

ԺՄՆ.— Ես լսած եմ ու կարգացած եմ թէ այս  
ժողովուրդը շատ հարուստներ ու հերոսներ ունի .  
ապա ուրեմն ինչո՞ւ հարուստները չեն կարեկցիր  
իրենց արիւնակիցներուն, մեղմացնելու համար  
այս տառապանքը, չքաւորութիւնը ու հերոսները՝  
և պաշտպանել իրենց պատիւր, ինչքը, կեանքը  
հայլն :

Լիլի.— (Համոզուած) Արդարեւ կան հարուստ  
հայեր, սակայն՝ անոնց քանակը պղտիկ է, բայց  
ինչ որ ալ ըլլայ անոնց ընթացքը դատապարտելի  
մի արարք է, ու ես կը հաւատամ որ ապազայ  
հայ պատմապիրը անոնց անունները սե տառերով  
պիտի արձանագրէ, եթէ տակաւին շարունակեն  
մնալ անտարրեր, բայց երբ ակնարկ մը կը նետենք  
այս ժողովուրդի պատմութեան վրայ, այս ատեն  
պիտի տեսնենք հազարաւոր զիւցազնական զըր-  
ուագնիր ու հազարաւոր հերոսներու անուններ,  
որոնք պատիւր բերին իրենց ցեղին, որոնք փրկե-  
ցին հայ աշխարհը բնաջնջումէն : Այս ցեղը, իր  
զոյութեան օրէն իսկ, ունեցած է ահարկու թշնա-  
միններ, կոռուծ է պարսից կուսպաշտ բռնակալու-  
թեանց զէմ, ու կոռուծ է ու կը կոռուի թիւրք  
բարբարսոսութեան դէմ : Աւելին կայ. այս արհա-  
սիրքի սոսկալի օրերուն մէջ իսկ զէն ի ձեռին կը  
կոռուի Անդրանիկներու, Վարդաններու, Մուրա-

ներու, Համազասպներու կողքին։ Այս ժողովուրեց... (Յանկարծ Ա. Ռստիկան և Բ. Ռստիկան կարօի ձեռքերն ու ոտքեր շղթայակապ՝ մտրակելով ներս կը բերէն։ Կարօ, առանց կօշիկի ու գլխարկի է։ Ռստիկաններ կը նային ֆանի ու Լիլիի ապշած)։

Ա. ՌՍՏԻԿԱՆ. — (Ժպիտ) Տեսէք այս մարդը, հայ է, չարագործ ու խոռվարար է։ և կուզէ որ հայերը մեզի ու մեր կառվարութեան դէմ ապշատամբեցնէ։ Արժանի է այսպիսի չարչարանքներու։ Այսպէս չէ։

Լիլի. — (Սարսափած, խոժոռադէմ) Բայց ինչ չո՞ւ կը տանջէք զինքը։ Ինչո՞ւ այդ անիրաւութիւնը։ Թողէք որ երթայ իր ցաւը լալու, առ առ մարդ էակ մըն է։ Հետևարար ազատ ազրելու սահմանուած (կը մօտենայ)։

Ա. ՌՍՏԻԿԱՆ. — Մատաճ, բայց ՀԱՅ է այդ մարդը, հասկցա՞ր։

ԿԱՐՈ. — (Աներկիւղ) Այս, ՀԱՅ եմ և հպարտ եմ որ հայ եմ ծներ։ Դուք ջարդեցէք, բռնաբարեցէք, աքսորեցէք, հանդարա ու անվախ սրտով, բայց զիսցէք և քաջ զիսցէք, որ եթէ մէկ հայ իսկ մնայ, դարձեալ վրէժի կարմիր գրօշը բռնած ու վրէժի ազօթքը իր ջրթներուն, պիտի պահանջէ մէկի տեղ հազար, պիտի լուծէ իմ ու այս կիսամերկ դիակներու վրէժը, սրբազն վրէժը։ Գաղաննե՞ր...։

(Բ. ՌՍՏԻԿԱՆ. կապտակէ զայն։)

Լիլի (Զարմանօք) Վայ, հայեր ապրելու իրաւունք չունի՞ն։ Ի՞նչ տխմար մտածում է այդ։ (Կը ջանայ ազատ արձակելու, բայց Բ. ՌՍՏԻԿԱՆ. ձեռքով դէն կը հրէ Լիլին։)

Բ. ՌՍՏԻԿԱՆ. — (Կոպիտ ձեռվ) Գնա, հեռացիր. դուն կարող չես մեր ձեռքէն ազատ թողու

ոչ մէկ հայ, հասկցա՞ր։ Եւ եթէ կրկնես, դուն ալ անիծուածին բախտակից կըլլաս։

ԺԱՆ. — (Մեկուսի) Ի՞նչ խենէշ համարձակութիւն, (ռստիկանին դառնալով) ինծի նայէ՛, անպիտան, ապուշ։ Զգոյշ ևզիր։ Մենք ականատես եղանք մղձաւանջի մը, ամենասոսկալի ու աղոստ ոճրագործութեան մը, որ անկարազրելի է։ բայց վստահ ևզիր որ զուք ալ անպատիժ չէք կարող մնալ։ Վազը, վազը, դատաստանի օրը, ձեզ պիտի զամէ նախատանքի ու սիւնին։ Այս, այդ գատաստանը՝ պիտի զրոշմէ ձեր ճակարին անքաղաքակրթութեան, վայրէնիութեան աղոստ կնիքը։ (Բարկութեամբ) ձեզի, ձեզի կըսեմ. հեռացէ՛ք այս տեղէն, ուր ինկած են սուրբ նշխարներ։ (Լիլի մի անշարժ։)

Ա. ՌՍՏԻԿԱՆ (Հեղնելով իր ընկերը) Քալէ՛, քալէ՛, ականջ մի կախեր պարապ խօսքերու. մեզի օսմանցի՛ կըսեն. քալէ՛ (Կարօն գուրս կը հանեն)։

Լիլի. — (Կարօի ևտեէն) Դժբա՛խտ մարդ, ի՞նչ ցաւեր, ի՞նչ, ի՞նչ վիշտեր ու ի՞նչ աղջամուղի սուզեր, նախախնամութիւն անզամ տարբեր աչքով կը նայի։ Կարծես թէ անօրինակ ճակատագիր մըն է տնօրինած։ (Ժանին դառնալով) Քալէ՛, հեռուն, շատ հեռուն փախչէնք, այս մարզակեր գաղաններէն, այս գժոխանման տեսարաններէն։ Տեսա՞ր հերսո երիտասարդի մը ըմպած տառապանքի բաժակը ու անոր ճակտին վրայ հայ հերսոնին սիրտը կոկծող և սոսկացնող հառաչն էր այն, հայ հերսոնի հոյակապ ու հոկայական պայքարի ու կամքի հառաչն էր այն։ Ոչ, ոչ այս ցեղը չի մենանիր։ Կը հաւատամ որ անպիտի ապրի՛ վերջապէս բայց...

ԺԱՆ — Ես ալ ջերմագին կը հաւատամ ատոր,  
Լիլի, բայց աճապարենք, վախինք այս դժոխ-  
քէն օր առաջ, ժամ առաջ:

ԼԻԼԻ — (Գլխով հաւանութիւն կուտայ և քանի  
մը քայլ կառնէ. յետոյ իր ետև նայելով) Իսկ  
դուք, ո՞վ անթաղ և անտէր մեռեներ՝ քնացէք  
անվերջ, քնացէք այս տաք աւաղներու վրայ:  
Օ՛Փ: (Կերթան դանդաղ)

Վարագոյք



ՅԵՒ- ՅԵՒ

### ԱՐԱՐՈՒԱԾ Բ.

Ինձը կը ներկայացնէ զաշտային տեսարան  
մը. կերեին ծառեր, թուփեր. կը նշմարուի հե-  
ռուն սեպանե ժայռ մը, նաև գիւղ մը: Նստած են  
6—8 երիտասարդներ, զինուած. կը նային լուս  
ու մունջ վահանին, որ կանգնած՝ ցած բայց ըգ-  
զածուած ձայնով մը կը խօսի: Առաւօտ է:

Տեսիլ Ա.

ՎԱՀԱՆ — Ա՛խ իմ ցաւի ընկերներ, կը տեսնէք  
այս զաշտը որ բուսական հրաշալի ու գեղեցիկ  
հրագոյրներով զարդարուած՝ կը ժպտի, կը խայ-  
տայ բոլոր ճամբորդներու երեսին. բայց, աւաղ,  
այսուեղ ու քիչ մը անդին, ինչե՛ր են կատարուած:  
Այս հրաշալի թումբերը, սարերը ի՞նչ սարսափելի  
ոճրագործութիւններու, թշուառութիւններու և  
բռնարարումներու ականատես եղան: Կը նշմա-  
րէ՞ք հոն (մատնանշելով) քիչ հեռուն, ամայի ու  
քանդուած վիճակի մէջ գտնուող գիւղը: Դեռ մէկ  
ամիս առաջ անոր բնակիչները հանդիսատ ու շինա-  
րար աշխատանքներով կզբաղէին. գեռ մէկ ամիս  
առաջ թուչունները անուշ անուշ կը դայլալէին.  
բայց, ափսոս, վրայ հասաւ այս աննախընթաց  
եղեռնը, այս անօրինակ զուլումը ու ամէն բան  
տակն ու վրայ եղաւ: Ո՞չ, չիմակ, այս բոպէին  
կենդանութիւն չկայ հոն, այլ բռնարարուած,  
թալանուած, հրկէզ մարմիններ, չէնքեր: Օ՛Փ,  
օՓ, ամբողջը իրողութիւններ են այսօր. և

մենք կը տեսնենք մեր բաց աչքերով : Սարսափելի է : Կարծես հէնց այս ըսպէիս իմ աչքի տոջեւ կը շարժի հայ աղջիկը բռնաբարուած վիճակով , ու հայ մարտնչող տղան՝ իր արիւնաթաթախ բազուկներ վերցնելով կը բացադանչէ . «Վրէ՛ժ ըուլոր բորենիներուն :»

ՆԵՏՈՂՆԵՐԸ ՄԻԱՋԱՅՆ — Այս , վրէ՛ժ , վրէ՛ժ ... :

ՀՐԱՅՐ .— (Նստած) Ահ , ի՞նչ սարսափելի ճահատագիր մը ունինք եղեր . տեսած ենք անվերջանալի գժրախտութիւն , թշուառութիւն , կատարած , թալան , հալածանք : Ա՛խ , զուք ըսէք . մինչև ե՞րբ այսպէս պիտի շարունակուի , մինչև ե՞րբ այս չարքաշ կեանքով պիտի ապրինք ...

ՎԱՀԱՆ .— (Խրախուսական) Այս , թէհ Եղած ենք միշտ թշուառ , բայց ոչ երբէք յուսահատ : Այս , միշտ ենթարկուած ենք հալածանքներու , բայց ոչ երբէք բարոյաբռուած : Զի յուսահատինք , ընկերներ ...

ՀՐԱՅՐ .— (Սրտնելուած) Բայց ըսէք , մինչև ո՞ւր այսպէս . մինչև ե՞րբ այս զուլումները , զրոկանքները , բռնաբարումները : Վերջ մը պիտի դանէ՞ն : Արդեօք դարման մը չկա՞յ , միանդամ ընդ միշտ ազատելու համար այս ահռելի գժրախտութիւններէն : Մի դարմա՞ն ... :

ՎԱՀԱՆ .— (Համոզուած չեշտով) Այս , սիրելիս , կայ մի դարման , թէկ տաժանակիր է . այս , կայ մեր այս անծայր գժրախտութեանց վերջ մը դնող մի դարման . և այն է կորւ , անոզոք կորւ հայ հերոսին : Մենք չարչարուած ոեկ մըն ենք չարչարողին համար . փրկութեան մէկ միջոց կայ — մեռիլ սուր ի ձեռին : Այս , մեռիլ , բայց ՄԵԹՅՆԵԼԻ վերջ . փոխանակ — ի տես այս զարշ

Հուրանքների — վախչելու , յուսահատելու , պէտք է կոռուինք , վախանակ պանդխտութեան ցուսի , կոռուի զէնքը , կոռուի ճամբան պէտք է ընտրել , որ գուցէ այսպիսով կարողանանք մեղմացնել մեր ժողովուրդի ծանր վշտերը :

ՀԲԱՅՐ .— (Շարժում մը) Էյ , գժրախտ ժողովուրդի մը գժրախտ բեկորներ , եթէ կոռզենք ազատ ապրիլ , եթէ մեզի մի սրբազն պարտք կը համարինք մեր կոյսերու վրէժը լուծելը , պէտք է մհոնիլ , որովհետեւ չկայ կեանք , առանց պատուառը մահի ...

ՎԱՀԱՆ .— (Հաւանելով) Այս , այդ այլպէս է : Արդէն այս աշխարհի օրէնքը այտ է եղեր : Ազատազրութեան օրէնքի վասմ նշանաբանը : Երէկ ուան սարուկ պուլիարը , Ահ Լեռը , յոյշը , յաջողկցան ձեռք բերել իրենց ազատազրութիւնը միայն կոռուելով , մեռնելով , հետեաբար մենք հայերս ինչո՞ւ անոնցմէ օրինակ չառնենք :

ՍՍԱՅՐ .— (Դժգոհ) Ի՞նչ կըսէք , այս ցեղը ի՞նչպէս կրնայ օրինակ առնոնցմէ , երբ ան ազատ կզգայ ինքզինքը բարդամամբ ուրիշ ցեղերուն , երբ իրեն կը արուին մասամբ լայն իրաւունքներ ու առնիձնանորհումներ : Ոչ , ոչ , Վահանի գաղափարը սխալ է . այլապէս պիտի նշանակէր մեր ցեղը գահավիժել գէու անկում , ոչընչացում և մահ :

ՎԱՀԱՆ .— (Բոպէ մը լուր կը նայի Սահակի) Դուն , սոսկալի բան մը ըսկիր . գաժան մտքեր յայտնեցիր : (Իրաճու կը նային ապշած) Այս պահուս , անպատուած , նախասուուած ցեղի մը ողջերու պարտականութիւնն ի՞նչ է : Ուրիշ բան չէ , եթէ ոչ իր բազուկները սօթած , հրացանը իր ձեռքերուն մէջ պինդ բռնած՝ վրէժ աղափակելով իրենց վը-

բէժը լուծեն այս ոճրագործներէն որոնք մէր տունը քանդեցին, մէր քոյլերը բանաբարեցին։ Խիղճի ու բանականութեան տէր ունէ մարդ՝ երբ կը տեսնէ իր առջև հողակոյտեր, լացող մանուկներու կողկողանքը, աւերակ ու մխացող հայրենիք մը, ի՞նչպէս կարելի է փոխվրէժը զահավէժ անկում նկատել։

ԱԱՀԱՆ.— (Անտարբեր) Ես բնաւ չեմ զթար ու մտածեր մենողներու վրայ, վասնզի այդ ճակատագրի խնդիր է՝ զոր Աստուած է անօրինած։ Հետեւարար մենք մէր քայլերուն մէջ դդոյւ ըլլալու ենք։

ՀՐԱՅՐ.— (Ապշած) Բայց ի՞նչպէս կարելի է չի յուզուիլ և վրէժ չաղաղակել։ Ի՞նչ տիմար բան է «Ճակատագրի խնդիր է» ըսելով անտարբեր մնալ, երբ հայ հերոսը՝ իր մահամերձ աչքերը մեզի դարձուցած կը նախատէ, կանիծէ։ Երբ հայ աղջիկը իր պատիւը կուլայ. միթէ կը վայելէ՝ ձեռնածալ նստիլը։ Միթէ մենողները մարդեր չէին։ Ասոնք ի՞նչ դաւաճանական մտքեր են։ (Մեկուսի) Ես այս մարդուն վրայ կը կասկածիմ։

ՎԱՀԱՆ.— (Կրակոտ) Այս, ահուելիօրէն պարտուած ցեղ մըն էնք։ Պարտաւոր ենք մենք ամէն-քըս ալ մէր նահատակներու վրէժը լուծել ամէն դնով. պէտք է մեռնիլ պատուաւոր մահով մը։ Ընկերներ, պատրաստուեցէք այս գերազոյն օրեւուն գերազոյն գործին համար, պէտք չէ ինայել մէծին ու պղտիկին, ծերին ու երիտասարդին, կնոջ ու տղամարդու, նոյնիսկ ձեր ընկերոջ, երբ կը դաւաճանէ ձեզ, երբ կը համարձակի պազ ջուր լեցնելու մէր վրէժով բորբոքուած հողիներուն վրայ։

ՆԵՐԿԱՆԵՐ.— Վրէժ, վրէժ, դարձեալ վրէժ։

(իսկ Աահակ կը մտածէ) :

ՎԱՀԱՆ.— (Կը նայի դէպի ձախ. կը նշմարէ մարզիկ) Ընկերներ, մէկը դէպի մեզ կուգայ. զգո՞ւ, հրացան չի պարպէք, արդեօք ո՞վ ըլլալու է. զուք երկուքէ ինձի հետմեցէք։ (Կերթան զուրս ըրովէ մը վերջ ներս կուգան նախ՝ կարօ, յետոյ Վահան, ասա զինուորները նստածները ուսքի ելնելով ձեռք սեղմումներ կընեն, ու յետոյ կը նստին կարգաւ) :

ՎԱՀԱՆ.— էյ, կարօ ջան, ո՞ւր էիր և ի՞նչպէս եկար. այս չորս չարաթ եղաւ, որ բաժնուեցանք և ոչ մէկ լուր։

ԿԱՐՈ.— (Յոզնած և մոռալ) ԱՌի, հոդիս, ի՞նչ ըսեմ և ի՞նչ պատմեմ. օօ՛Փ, օօ՛Փ, ի՞նչ գժրախառութիւն, ինչ զուրում, ընկերներ։ Անցեալները, առառու մը կանուխ արթնցայ. սիրտս անհուն հըրձ ուանքով լեցուած էր. զուրսն ալ հրաշալի օդ մը կար։ Թոչունները՝ կը ճլվային, կարծես սկ բանի մը նախազգացումէն տարուած։ Արեւ քիչ հեռուն երկարող լենարլուրին վրայ. սկսած էր սփուել իր ճառագայթները. երկինքն ալ պայծառ էր և օդը զարնանային անուշ բուրումներով լեցուած էր. ու ես մէր տունէն քիչ հեռուն նստած։ կը մրատածէի իմ կովկասէն ստացած նամակներու բովանդակութեանց վրայ։ Ո՞չ, Ասոուած իմ, ի՞նչ տեսնեմ։ Յանկարծ — ի՞նչ սսոկալի տեսարան — հարիւրէ աւելի զինուած թիւրք զինուորներ, ինցիրէ փաշան ալ միատեղ, սսոկալի ատելութեամբ մը լեցուած։ խուժեցին մէր գիւղը ու սկսան հրացանաձգութեան։ Վերջապէս անոնք բոնաբարեցին, կողովանցին, ու ես ալ չի կրնալով զապէլ մինակութիւնս՝ նետուեցայ դէպի տուն։ Բայց, ի՞նչ տեսարան, մարդ մարդասանք չկար. վազեցին

դուրս, ուզեցի տևանել իմ քոյլոս Սօսէն։ Դրան  
ներսի կողմը թուղթի մը կատր նշմարելով, վեր-  
ցուցի զայն որով քոյլոս իր ո՞ւր բլլալը իմ պար-  
տականութիւնս կիմացնէր։ Այս թուղթով . . . և  
վերջապէս՝ յաջողեցայ մտնել փաշայի ապարան-  
քը. բայց, աւա՞զ որ կամուխէն մատնուած բլլա-  
լով՝ չի կրցի հասնիլ նախառակիս։ Այս սե մատ-  
նչութիւն։ Ու զիս ձերբակալեցին հոն. ծեծեցին,  
մարմինս ամէն կողմէն հրաշէկ շամփուրներով  
տաղեցին. սակայն վերջապէս յաջողեցայ գիշեր  
առեն ծխնելոյէն փախչիլ։ Ահա թէ ո՞ւր էի և  
ի՞նչպէս եկայ (չորս կողմ կը նայի)։

ՎԱՀԱՆ. — ԱՇ, սոսկալի պատմութիւն, բայց  
որո՞ւ վրայ կը կասկածիս որ քեզ մատնեց Հա՞յ է  
արդեօք, և ո՞ղջ է . . .

ԿՈՐՕ. — (Կը նայի չորս կողմ, կը տեսնէ զինքը  
մատնող Սահակ և մեկուսի) Սարսափելի է այս։  
(Յետոյ Վահանին) Հոս նստողները բոլորն ալ հա-  
յե՞ր են, և հայ վրէժի ուխտաւորնե՞ր։ (Սահակ  
կառհելով ոտքի կենէ մեկնելու համար)։

ՍՍՀԱԿ. — (Մեկուսի) Վերջապէս յայտնուե-  
ցայ, վերջապէս ծուղակ ինկայ. այլես ծրագիր-  
ներուն մէջ չպիտի յաջողիմ, բայց ձիգ մըն ալ,  
դերագոյն ճիգ մըն ալ ընելու եմ։ (Նստողներուն)  
Ընկերներ, ինծի ներեցէք քանի մը բռպէ, դուք  
որոշեցէք, ձեզի հետ եմ մինչև վերջին շունչ։  
(Բայլ մը դէպի ձախ)։

ՎԱՀԱՆ. — (Անկեղծօրէն) Լաւ, դհա. բայց մի  
մռնար, որ գործ ունիս մեր հետ այս գիշեր, այս  
գիշեր . . .

ԿՈՐՕ. — (Բնդհատելով՝ աջ ձեռքը Վահանին,

դէմքը Սահակին) Ոչ, ոչ. պէտք է հոս սպասել  
քանի մը բոտէ հս. (սպասնական) կեցիր։

(Սահակ կուզէ փախչիլ քայլ մը ևս առնելով)։  
(Ներկաները շուարած իրարու երես կը նային)։

ԿՈՐՕ. — (Ոտքի ցատկելով) Տղերք, հրացանի  
բռնեցէք, եթէ չի հնազանդի։ (Ամբողջ կը ցատկեն  
ոտքի, հրացաններ ուղղած Սահակին։ Սահակ  
կսփառուի մնալ)։

ԿՈՐՕ. — (Քաշելով աւելի ներս կը բերէ) Տե-  
սէք, այս հայը մատնիչ մըն է գաւաճան մըն է.  
այս սե հոգին էր որ զիս մատնեց, այս սե հոգին  
է եղած իմ քոյլոս՝ փաշայի ապարանքը առաջնոր-  
դողը . . .

ՎԱՀԱՆ. — (Զարմացած) Իրա՞ւ, դուն մատ-  
նի՞չ մը, զաւաճան մը, և մեզի ալ ընկե՞ր. ի՞նչ  
սոսկալի է այս։

ՍՍՀԱԿ. — Ոչ, ոչ, թիւրիմացութիւն մը կայ,  
սիսալմունք մը զոյութիւն ունի, ևս ոչ մատնիչ,  
ոչ ալ զաւաճան մըն եմ, այլ ձեզի պէս ցաւի տէր  
հայ մը (կը սարսափի չորս կողմ հրացաններու  
փողերու նայելով)։

ԿՈՐՕ. — Շատ լաւ, խուզարկեցէք այս ուխմա-  
րը. ձևոքերդ վեր. (Երկու հոգի կը պատրաստուին  
խուզարկելու)։

ՍՍՀԱԿ. — Բայց անհատի մը զբունը անձեռն-  
մխելի է։

ԿՈՐՕ. — (Բարկացած) Ալելուեա մի կարդար,  
շուտ, շուտ. (կակսին խուզարկել զբանները. կը  
հանեն գէղ մը թուղթ, նաև զբամապանակ մը և  
կը յանձնեն կարօին)։

ԿՈՐՕ. — (Դրամապանակը բանալով) Իրկու

թղթեր կը հանէ, կը կարդայ) էյ, բաւական է. Հսկեցէք այս շանը, իսկ զուք մտիկ ըրէք թէ ի՞նչ գրուած է այս թուղթի վրայ: (կը կարդայ) «Թիւրք կայսերական կառավարութեան հաւանութեամբ և իմ համաձայնութեամբ կը խոստանանք 500 սոկի և շքանշան մը, եթէ կարողանաս լրտեսելով ձերբակալել հայ երիտասարդ յեղափոխականները. նաև մեզ բերելու հայ աղջիկներ:» Սառապրուած՝ Ալի-Խնվէր փաշա:

ՎԱՀԱՆ — (Երկու բազուկները բարձր ակաները կրծատելով) Ա՛հ, սոսկալի սև ստորնութիւն է այս. (կը նայի Սահակին):

ԿԱՐՈ — Մարիկ ըրէք նաև հոս. «15 ուժանակ, 100 հրացան, 500 փամփուշտ կայ Գ.ի մէջ: Պատրաստ են 15 վրէժով լեցուած հայ երիտասարդներ յարձակելու փաշայի տան վրայ. որոշուած է սպաննել փաշան, ազատել գերիներ, եալին: Այս կարեոր դէպքը պիտի ըլլայ 24 ժամուայ ընթացքին: Սառապրութիւն՝ Սահակ:»

ՎԱՀԱՆ — Աւուլի՛ է այդ: (Սահակին) դու, անամօթ մարդ, դու գաճաճ ու սե հայ. ինչ՞ր են ասոնք: Այսօր ամրագչ հայ աշխարհը ծածկուեր է անմեղ դիակներով ու գետերը արիւնի են վերածուած: Դուն, դուն չ'ս լսեր մահամերձներու արձակած վերջին հոնդիսները, տոչորուած շրթունքներէն թաշող վրէժի ահաւոր մրմունջները: Դէս դնայ սասկիր, զաւաճան:

ՄԻԿՐ — Թող տուէք որ անոր լեզուն բերնին մէջ ծամեմ:

ՀՐԱՅՐ — Ա՛խ, գժրախտ հայ ժողովուրդ, երբ այս երկրի փոթորկոտ դիշերներուն մէջ իսկ զու-

լումի արհաւրապից Երգը կերպուի մեր ճիւազ թշնամիներէն, երբ մոռայլ ու թախծոտ հորիզոններու վրայ գիսաւոր աստղեր կերեին, երբ մեր հահատակ ժողովուրդի բեկորները վրէժի արդար զայրոյթով լեցուած կուզեն մի հսկայական կատաղի թափով դիւցազնական գրոհ մը տալ մեր սոսիին վրայ խորտակելու ու ջնջելու համար գերոթեան ժանդուած շղթաները որոնց մէջ կաշկանդուած կը հեւան այսօր, գո՞ւ, գո՞ւ, ամենէն ազտոտ կերպով կը գործես կը լրտեսես, կը մատնես, հա՞: Շո՞ւտ դուքս հանեցէ՛ք ովինքը առանց բռպէ մը իսկ կորսոնցնելու սպաննեցէ՛ք, սպաննեցէ՛ք զինքը:

ԿԱՐՈ — Զէ, ընկե՛ր, հո՞ս, հէնց ա՛յստեղ բուլորիս աչքերուն առջե, շանթահարեցէք այս ըստրիկացած մարդը, որպէսզի մեր սրտին կրակը քիչ մը մարի:

ՎԱՀԱՆ — Զեռքերը կապեցէք: (կը կապէն) Քիչ մը անդին կանգնեցուցէք: (կը կանգնեցունեն): Ո՞վ անպատուրած քոյլեր, ժայլեր և մատնուած եղբայրներ, տեսէ՛ք, տեսէ՛ք, ձեր վրէժը ահա կը լուծուի, ձեր կոտակը կիրականահայ վրէժի ուխտաւորներուն համար (Տզայոց) Դէս, պատրաստ:

ՎԱՀԱՆ — (Լալով աղաչանքով) Ներհցէք այս հեղ, մարդիկ սխալական են:

ՎԱՀԱՆ — Ո՞չ, հազար անդամ ո՛չ: Ներել, Երրէ՛ք: Զարկէ՛ք. (կարձակեն երկու հրացան, կիյնայ զետին ու կը մեռնի ջղաձգութեամբ մը):

ՎԱՀԱՆ — Էյ, վերցուցէք այդ գարշելի դիակը, տարէք, վառեցէք. չի թաղէք, որովհետեւ հայու արխանով ոսոցուած այս հողն անդամ չընդունիր.

այս մատնիչին մարմինը : (Ոտքին ձեռքին բոնելով  
կը հանեն, դուրս) : Իսկ դուք քիչ մըն ալ նստե-  
ցէք : (Կը նստին ծալապատիկ) էյ, ընկերներ,  
գիտէք այնպէս չէ ձեր ընկելիքը, մեր սբազան  
ոպարտականութիւնը : Այս դիմուր պէտք է յարձա-  
կիլ և ամէն կերպ յաջողիլ ներս մանելու : Հոն,  
հոն է մեր դերը — փաշային ապարանքը :

ՀՅԱՅՐ — Նախապէս որոշուածին համաձայն՝  
սպաննել փաշան ու ազատել Սոսէն և ուրիշներ,  
անոր դժոխքէն : Կէս զիշերին ամբողջո միասին  
գնալու ենք . նախ՝ սպահակներ նշանակել ու ան-  
միջապէս ներս խուժել : (Ուրախ) :

ԿԱՐՈ — (Շունչ մը) Ա՛խ, ի՞նչ զեղեցիկ զու-  
ղագիպութիւն, արդէն այս զիշեր պիտի հաւաք-  
ուին հոն, բաւական թիւով մարդիկ և փաշան,  
զուարձանալու համար հայ աղջիկներով . մանա-  
ւանդ Սոսէո՛վս :

ՎԱՀԱՆ — Հանդարտէ, կարօ, ամէն բան կը  
վերջանայ այս զիշեր : Հիմակ մէկ բան կը մնայ  
մեղ ընել : Դուն երեք ընկերով աջ գոնէն ներս  
խուժելու ես, իսկ ես ալ ետեի նեղ գոնէն չորս ըն-  
կերովս : Այն ատեն կը հաւատամ որ պիտի կընանք  
հասնիլ մեր նապատակին, սատկեցնելով փաշան և  
իր արրանեակներ :


ԿԱՐՈ — Բայց խոհեմութիւն չէ շատուրով դը-  
նալը : Գուցէ աղիտարեր ըլլայ, երկուքս ալ բաւա-  
կան ենք : Պէտք չէ սպաննել փաշան, այլ ձերա-  
կալելու է դանիկա : Ահա հոգ է մեր քաջութիւնը :

ՎԱՀԱՆ — (Հաւանելով) Լաւ, այդպէս կընենք :  
ՆԵՏՈՂՆԵՐԸ — Ոչ, ոչ, կը բողոքենք . մէնք  
ալ մասնակից պէտք է ըլլանք :

ԿԱՐՈ — Բնկերներ, մի ցաւիք : Մէնք զինքը հոս  
պիտի բերենք արգէն :

ՎԱՀԱՆ — Ուրեմն, սաքի, կէս զիշեր է ար-  
գէն : (Միաբերան) Էյ, ընկերներ, ահա մենք կեր-  
թանք Տանթէի դժոխքը : Գուցէ չի վերադառնանք,  
բայց սբարտք կը դնեմ ձեր վրայ որ շարունակէք  
մեր ճամբան : Մնաք բարով, եկէք, համբուր-  
ուինք : (Կը համբուրուին և կը մեկնին կարօ ու  
վահան) :

Վարագոյր



ԱՐԱՐՈՒԱԾ Դ.

Տեսարանը կը ներկայացնէ Ալի Էնվէր փաշայի առարանքը. շքեղ կերպով զարդարուած մեծ սենեակ մը, 5—6 աթոսներ, սեղան մը, վրան թուղթ, մելան ևն. պատի վրայ կերևի փաշային մեծ սուրբ: Վարագոյը կը բացուի, բեմը կը մը-նայ բուզէ մը պարապ:

Տեսիլ Ա.

Ալի Էնվէր փաշա ներս կուղայ չորս կողմ գետելով և կը նստի սեղանի մօտը:

Ալի Էնվէր ՓԱՇԱ.— 0', ի՞նչ հրաշալի էր սա ներսի զեղուհին: 0', ի՞նչ լուսավառ դէմք, ի՞նչ արեանման աչքեր (ծիծաղելով) բայց չառ, չառնղուզն է — էլ, թող ըլլայ. կամայ կամ ակամայ ես...

ՕՍՄԱՆ.— (Ներս մանելով) Բարի իրեկո՞ւն, փաշա:

ՓԱՇԱ.— 0', բարիբակուն, բայց ի՞նչ կայ այս ժամանակ որ...

ՕՍՄԱՆ.— (Ընդհատելով) Բոլոր հայերը սարսափահար ու հալածական ոչխարներունման խըմբ-ըովին քչեցինք դէպի անապատներու խորքերը:

ՓԱՇԱ.— Լաւ, նստէ. (կը նստի): Հիմակ ըսէթէ մինչեւ ո՞ւր տարիք և ի՞նչպէս:

ՕՍՄԱՆ.— (Ուրախ) իմ տրամադրութեան ներքին գտնուող կարաւանը, ամբողջ ամիս ու կէս

համբորդելէ վերջ, կանգ առաւ վերջապէս վատ  
ու ապառողջ մէկ աւազուտ անապատի մը մէջ:  
Մինչեւ որ այդ կայարանը հասանք, անոնցմէ հա-  
ռիւ կէսը ողջ մհաց :

ՓԱՇԱ. — Բայց հանգիստ ու անշշուկ կերպով  
կրցա՞ք մինչեւ հոն հասնիլ. իրարանցումներ չի  
պատահեցա՞ն :

ՕՍՄԱՆ. — Տարագրեալներուն յայտարարեցինք  
որ եթէ ուեէ կերպով փախչելու և խռովութիւն-  
ներ յարուցանելու փորձը ընեն, չքչակաները ըս-  
պասող հսկիչներէն պիտի կոտորուին, անոնք թէն  
սփոփանքի հատաշներ արձակեցին, սակայն իրենք  
զիրենք անապատի մէջ անպատսպար դդացին:  
(Նստելով) Փաշա, հոն տեղի օդը սաստիկ տաք է  
և ապառողջ. իսկ արեի կիզիչ ճառագայթները  
չեշտակիօրէն կիջնեն անոնց գանկերու վրայ: Խր-  
մելու ջուր ալ չկայ, եթէ նկատի չառնենք քանի  
մը ապականուած ճահիճները: Փաշա, ուտուելու  
յարմար կանանչ խոտեր անդամ չկա՞ն:

ՓԱՇԱ. — (Ժպիտ) Ուրեմն այդպէ՞ս. իրենց  
րոյները քանդուեցան, իրենց սիրելիները ցիր ու-  
ցան եղան, ունեցածնին յափշտակուեցան, և վեր-  
ջապէս բոլորն ալ անողորմ բռնապետութեան զո-  
հերը եղա՞ն: Օ՞չ, այդ շատ լաւ է: Պէտք էր որ  
այսպէս ըլլար — արդէն մեր ուգածը այդ էր...  
(Ուրախ է և կը խնդայ):

ՕՍՄԱՆ. — Այս, այս, փաշա, անոնք, հայերը,  
ամբողջութեամբ կուլտուրայով մուլտուրայով  
փճացն :

ՓԱՇԱ. — (Զարմացած) Օսման, այդ կուլտու-  
րայով մուլտուրայով ըսած բաներդ ի՞նչ են:

ՕՍՄԱՆ. — (Խնդալով) Փաշա, ևս ալ լաւ չեմ  
իւսեր, բայց ըստ իրենց՝ ինելք, միտք, սաղանդ,

գրականութիւն, փիլիսոփայութիւն, մշակոյթ  
վերջապէս հազար մէկ տեսակ բաներ մէջը կը պա-  
րունակէ :

ՓԱՇԱ. — Օ՛, օ՛, լաւ. հասկցայ, եթէ չիտակ  
կերպով կրցայ ըմբռնել: Բայց թողունք այդ. հի-  
մակ այլ ևս արգելք մը չկայ որ մեր ծրագիրները  
ջուրը իյնան :

)Ներս կը մտնէ սպասաւոր թիզա)

ԹԻԶԱ. — (Զինուորական բարեով) Փաշա, երկու  
ոստիկաններ ձեր մէծութեան հրամանը կատա-  
րած, կապաւեն ձեր հրամանին :

ՓԱՇԱ. — Ի՞նչ կը մտէ. ի՞նչ հրաման է կատար-  
ուածը...

ԹԻԶԱ. — Յաջողած են ձերբակալել այս քաղաքի  
տէրտէրը, որ կաշխատէր ընդհանուր ապատամ-  
րութիւն մը առաջ բերելու:

ՓԱՇԱ. — (Ուրախ) Օ՛, օ՛, հասկցայ: Գնա ըսէ  
որ ներս բերեն: (Կերթայ) Իսկ դուն սպասէ հոս  
և զիսէ իմ ընկելքներս և օրինակ առ: Այդ մարդը  
այնպէս պիտի չարչարեմ որ իրեն Քրիստոսին  
կը ած խաչելութենէն բան մըն ալ աւելի ըլլայ...  
(Ներս կը բերեն տէրտէրը հրմշտկելով)

ՓԱՇԱ. — (Խնդալով) Եյ, Տէրտէր, առաջն հկ-  
րամմեցէք: (Կը նստի փաշայի աջ կողմը. ոստի-  
կաններն ալ քիչ անդին): Եյ սեկը հագնող, սե սո-  
տանա, խօսէ թէ ինչո՞ւ եկար հոս:

Տէր ՇԴԱՅ. — Ես հոս չեկայ, որ յայննեմ թէ  
ինչո՞ւ եկայ. ես պիտի երթամ հոն, ուր ձերբա-  
կալեցին զիս այս անաստուածները (ցոյց կու-  
տայ):

ՓԱՇԱ. — (Ոստիկանին) Ո՞ւր կը դանուէր այս  
ստուածնան:

Ա. ՈՍՏԻԿԱՆ. — (Ոտքի) Փաշա, երբ հրա-

մանը մեղ հասաւ, մենք անմիջապէս սկսանք փընտրուսութիւն ահա հազիւ այս քաղաքէն դուրս եւ լած էինք, երբ խիստ ծառերու մէջ նշմարեցի խումբ մը մարդիկ, որոնք նստած ցած ձայնով կը խօսակցէին: Ընկերներով կրակեցինք անոնց վրայ, և վերջապէս տեղի տալով փախան: թէն մեզմէ հինգ մարդ սպաննեցին, ու ես սկսայ փորիս վրայ յառաջանալ դէպի այս մարդը: Այս մարդը ասրձանակ մը ունէր, բայց, փառք Ալլահին, չի պայթեցաւ ու ես կարողացայ ձերրակալել զինքը, և հսու րերել այս ընկերոջն հետ միասին: Ահա իրողութիւնը: (կը նստի):

ՓԱՇԱ.— (Տէրտէրին) Ասրձանակ ալ կը զորածես, Հա՞: Այս, զուն շա՞տ չարիքներ դործեցիր, Հակառակ դացիր մէր կառավարութեան Հրահանդներուն, Հակառակ դացիր մէր օսմանցիւթեան, ինչպէս որ ձեր Աստուծոյն:

Տէր ՇԴԱՅ.— Եթէ մէր Աստուածը Հակառակ է որ ձեր Հրամաններուն Հակառակ չի չարժիմ, այսինքն կրօնափոխ ըլլամ, ձեր մեղ հասցուցած չարչարանքներու հլու ծառայ ըլլամ, ու զինք չի դործածեմ, Հապա ձեր Մուհամմէտը միթէ կը Թոյլատը՝ որ գուռք հայ գիւղերը աւերէք, Հայ կոյսը բռնարարէք և մնացածներն ալ քչէք դէպի անմարդարնակ անապատները . . . :

ՓԱՇԱ.— Նայեցէք սա թշուառականին, ինչե՞ր կը Համարձակի ըսել: Ի՞նչ յանդղնութիւն է որ ցոյց կուտայ . . . :

ՕՍՄԱՆ.— (Ժպիտ) Այս ցեղի մարդիկը ցնդածներու կը նմանին, որ ինչ ընելնին չեն դիտեր, փաշա:

Տէր ՇԴԱՅ.— (Կրակոտ և աներկիւղ) Խսկ գուռք խայտառակ ու անզդամ բորենիներ, ո՞վ ըստե որ

մենք ցնդածներ ենք: Միթէ անո՞ր համար որ կուզենք մէր պատիւը պաշտպանել: Ի՞նչ, միթէ մէր մէջ ցեղային կորովը կը պակսի՞: Ոչ, ո՞չ, մենք ոչ ցնդածներ ենք և ոչ ալ սարուկներ:

ՓԱՇԱ.— (Զայրացած) Տեսէք սա ապուշը ինչը կը խօսի, այն ալ՝ իմ ներկայութեանս Ի՞նչ ըսել է հայու պատիւ: (Ծիծաղ) Զեր սիրելի ու պատուի տէր Սօսէն, ներուը իր պատիւը կուլայ:

Տէր ՇԴԱՅ.— (Անակնկալ սարսափով) Ահ, Ի՞նչ կը սէք, փաշա: Այս Ի՞նչ զազանութիւն է էստքի կը ցատկէ):

ՓԱՇԱ.— (Կապտակէ) Նստէ, անիծուած մարդ, Ի՞նչ կուզեն: Գիտե՞ս ուր կը դանուիս: Հսու լեռ չէ և ոչ այս նստոցները քու ընկերներդ: Նստէ: (Կը նստի. և փաշան կսկսի Տէրտէրին մօրուքը մէկիկ մէկիկ փետել): Տեսէք սա մաղերը. (ցոյց կուտայ. Տէրտէրը կուզէ արդիւել, բայց կապտակուի):

ՓԱՇԱ.— Կապեցէք այս սատանին ձեռքերը. (կը կապէն) Էլ, չիմակ ինսո՞ր պիտի արզիւես որ մօրուքդ չի փետտեմ (ժպիտ):

Տէր ՇԴԱՅ.— Գիտած եղիր որ օր մըն ալ քու մօրուքդ, ձիշդ այսպէս պիտի փետտեմ, մի մոռնար այս ըրածներդ . . . :

ՓԱՇԱ.— (Խնդալով) Լաւ, լաւ, կը յիշեմ: Հիմակ ըսէ թէ Ի՞նչ կընէիր անտառին մէջ: (Միւսները իրարու հետ կը խօսին շշուկով և ինդալով):

Տէր ՇԴԱՅ.— Ոչինչ, զարձեալ ոչինչ:

ՓԱՇԱ.— Բայց եթէ զեռ յամառիս, պիտի կըտրեմ նախ մատներդ, յետոյ ականջներդ և վերջապէս անութներդ: (Տէրտէրը լուռ է լուռ են նաև միւսները). (զայրացած) Դեռ լուռ պիտի մնա՞ս: Պես պիտի չի յայտնե՞ս թէ ինսո՞ր ապստամբաւ

կան շարժում յառաջ պիտի լերէիր. տակաւին պիտի չի յայտնե՞ս ընկերներուդ անունները և տեղերնին. պիտի չըսե՞ս, անիծուած հայ, թէ ո՞ւր պահուած են վրէժ պառացողները :

Տէ՛ր ՇԴԱՅ. — (Ժպիտով) Փաշա, Ալի Էնվէր փաշա, տանջնեցէք, չարչարեցէք այնպէս, ինչպէս որ կը ցանկաք. բայց մի մուսաք որ հայեր ունին վրէժի Աստուած մը: Նաև այս կարդի տանջանքներու առջեւ տեղի չեն տար . . . :

ՓԱՇԱ. — (Խնդալով) Ի՞նչ կըսէ սա ցնդածը. լու, լու. բայց ո՞ւր է ձեր վրէժի Աստուածը (Տէրտէ լուու) և պէտք է ուրանաս ձեր Աստուածը, էն առաջ զուն, որ այդպէսով փրկած պիտի ըլլաս թէ հողիդ և թէ մարմինտ:

Տէ՛ր ՇԴԱՅ. — Ոչ, հազար անդամ ոչ. իմ կըրո՞նք սուրբ է ու հաւատքս ճշմարիտ, ինչո՞ւ կընք այս վաստութիւնը. մեր բոլոր ունեցածները յափշտակեցիք, կործանեցիք, և մոխիրներու վերածեցիք. զոնէ ինչո՞ւ ազատ չէք թողուր սա իմ դժբախտ ցեղիս մնացրողները: Ինչո՞ւ, ի՞նչ օրէնքով հայ աղջիկներ կը պահես քու այս դժոխքիդ մէջ. ինչո՞ւ կը բնանաս որ կրօնքս ուրանամ:

ՓԱՇԱ. — (Բարկացոտ կը գուայ) Ի՞նչ իրաւունք ունիս խօսելու ձեր ինչքերու մասին, որոնք կը պատկանին օսմանցիութեան, քանի որ գուք մեր երկրին ամենէն անհաւատարիմներն էք. հետեւարար մեր զերիներն էք: Անիծուած Տէրտէ: (Ժանաւարմին) Շուտ գնա հոս բեր Սօսէ ըսուածը որպէսզի իր պաշտած և հաւատացած Տէրտէրին աչքին առաջ յաղեցնեմ իմ կիրքս, թող այս սքեմաւորն ալ տեսնէ և անդամ մըն ալ չի համարձակի հայ պատուի մասին խօսելու: (Կերթայ ժանդարմ Օսմանի:)

(Վայրկեան մը լուու:)

ՓԱՇԱ. — (Ծիծաղ) Ինծի նայէ, Տէրտէր, հիմակ ականատես պիտի ըլլաս սքանչելի, հրաշալի տեսարանի մը, զոր գուցէ կեանքիդ մէջ բնաւ տեսած չես:

(Ներս կը րերէ աղջիկը. նէ իր երեսը ծածկած է ձերմակ չորով մը, կը կանգնի դռան մէկ դին, իսկ Օսման ձախ կողմի դուռը կը հսկէ:)

ՓԱՇԱ. — (Ուրախ) Հոս, հոս, մօսա եկուր, այս պջիկ. միթէ կը վախնա՞ս Տէր պապայէք: (Սօսէ յանկարծակի հայեացք մը կը նետէ Տէրտէրին վրայ, կը դիմէ պահ մը, ապշահար):

ՍՕՍԷ. — (Հառաչելով) Տէր հայ յը . . .

Տէ՛ր ՇԴԱՅ. — (Աղջկան) Աղջիկս, Սօսէ:

ՍՕՍԷ. — (Կուզէ երթալ Տէրտէրի մօս, բայց կարգիլուի Օսմանի կողմէն) Բայց ինչո՞ւ կը տանչէք, ինչո՞ւ կը բռնանաք, թողէք որ իմ Տէր հօրս քով գնամ ու անոր սուրբ աջը համբուրեմ. (Կը հեկեկայ):

ՓԱՇԱ. — (Խնդալով) Հա՛, հա՛, փոխանակ անոր սև ձեռքը համբուրելու իմ ձերմակ ձեռքերս համբուրէ. (Ներկաներ կը խնդան):

ՍՕՍԷ. — (Աներկիւլ) Ոչ, ոչ, քու ձեռքերդ արիւնոտ են, հետեւաբար պիղծ ու գարշահոտ, (Տէր Շդայ աչքին տակէն կը նայի Սօսէին):

ՓԱՇԱ. — (Բարկացոտ) Սա «գագ»ին նայեցէք, ինչե՞ր կը համբարձակի խօսելու: Օսման, բեր զինք մօսու. (Կուզէ բերել. աղջիկը կընդդիմանայ, բայց կուգայ վերջապէս):

ՓԱՇԱ. — կը տեսնէ՞ք այս հրաշալի գեղածիծաղ գեղուհին, ի՞նչ պայծառ դէմք մը ունի: (Կը վերցնէ երեսի քոյլը) Տեսէք, տեսէք, պաշտելու արժանի է. (Սօսէ երկու ձեռքով կը ծածկէ իր

երեսը) :

ՍՈՍԻ — (Հառաջանքով) Տէր հա՛յր, ինչո՞ւ  
եկար հոս, ինչո՞ւ. ո՞ւր է իմ եղբայրս Կարօն.  
(փաշան վերյիշումով կը ցնցուի) ինչո՞ւ կը թու-  
ղուք որ այս չուները, այս լտոիները համարձա-  
կին իմ պատոյս հետ խաղալու: Խօսէ (ձեռքը  
դէպի փաշան). ինչո՞ւ այս գաղանը մնայ ան-  
ստափե (փաշան կը բարկանայ. զէմքը կը ծըռ-  
մըրկէ). ո՞ւր է իմ Կարօն, ինչո՞ւ վրէ՛ժ, վրէ՛ժ  
որոսալով չագաստեր զիս այս դժոխքէն: (Կուլայ  
հեկեկալով. Տէր Շղայ լուս կը նայի Սօսէին):

ՓԱՇԱ. — (Խնդրալով) Վայ սա ապուշ աղջկան  
նայեցէք. քեզի ո՞վ կրնայ առնել իմ ձեռքէս, ո՞վ  
կրնայ յանդգնիլ այս չէնքէն ներս մտնելու. և ի՞նչ  
ըսել է հայու պատիւ: Ո՞ւր է ձեր պատիւը. (աղ-  
ջիկը լուս կը նայի փաշային):

Տէր ՇղաՅ — Հոս նայէ, ճիւա՛զ, հայ աղջկան  
պատիւը սուրբ է ու նուիրական իսկ այս չէնքէ  
ալ քեզի համար պիտի ըլլայ գերեզմա՞ն:

ՓԱՇԱ. — (Կապտակէ) Սո՛ւս, թշուառակա՞ն,  
սուս, լէ, եթէ ոչ հիմակ... (աղջկան նայելով  
կը ինդայ, ապա իր մարդոց) հայոէ՛, դացէ՛ք  
վաղը ձեզի կուտամ այս գեղուհին: Դեհ, գնացէք  
քանդելու, բռնարարելու, վառելու և վերջապէս  
բրէք ամէն ինչ որ կը ցանկանաք և ինչ որ հա-  
յունն է:

ՕՍՄԱՆ ԵՒ ԵՐԿՈՒ ԱՍՏԻԿԱՆՆԵՐ. — (Միա-  
ձայն) Շնորհակալ ենք, Երախտասպարտ ենք, փա-  
շա: (Կերթան կարգաւ):

ՓԱՇԱ. — (Դառնալով Սօսէի) Ո՞վ հայուհի,  
ո՞վ գեղուհի, հրաշալիքներու հրաշալին. ի՞նչ  
կըսես. գեռ պիտի յամառի՞ս (աղջիկ լուս) խօսէ,  
ի՞նչ պիտի ըլլայ պատասխանդ... (աղաչական):

(Տէր Շղայ աչքի տակէն կը նայի Սօսէին, կար-  
ծես ըսելու համար թէ մօտ է վրէժի ժամը):

ՍՈՍԻ (Անվան ու բարձր ձայնով) Պիտի ըլլայ  
զարձեալ «ՈՉ»:

Տէր ՇղաՅ. — (Բնդժիջելով փաշան) Այս, այս,  
մի չափ խոչոր ՈՉ մը, գաղան Ալի-ինվէր փաշա:

ՓԱՇԱ. — (Տէրտէրին) Դուն սուս եղիր, չար,  
գործ աւրող սատանա: Բայց աղջիկս, Սօսէ, ոլէտք  
է համկնաս ու համոզուիս որ, ուրիշ ձար չկայ.  
ուզես չուզես...: Արդ՝ լաւ է որ... այս աէրտէրին  
ալ թող տեսնէ. ի՞նչ կըսես (խնդրական):

Տէր ՇղաՅ. — (Դէպի վեր) ի՞նչ սոսկալի, ի՞նչ  
վայրագ կիրք...: Փայլակ, կայծակ, հուր, եր-  
կաթ, ո՞ւր էք, ո՞ր ամսկերուն մէջ կը պահուեիք:  
Վառեցէք, որոսոցէք, և ձեր բոցեղէն լեզունե-  
րով մոխիր զարձուցէք այս դժոխքը...:

ՓԱՇԱ. — (Տէրտէրին) Վայ ցնդած, վայ. կե-  
րազե՞ս: (Աղջկան) Տես, այս մարդը իր խելքը  
կորսնցուց, կայծակ, փայլակ պոսալով: (Աղաս-  
նական) Շուտ ըսէ, այս՝ կամ ո՛չ:

ՍՈՍԻ. — (Թախիծոո) Ոչ, ոչ, յոյսդ կտրէ քանի  
ողջ եմ, քանի կը չնչիմ. սոսոր, զարչելի մարդ,  
ի՞նչ վատութիւն է այս, ի՞նչ տմարդական ա-  
րարք...:

ՓԱՇԱ. — (Կը ջանայ աւելի իրեն մօտեցնելու)  
Բայց ալ համբերութիւնս հատաւ, աղջիկ, (տէր-  
տէրը կը հեայ, աղջիկը կը հեկեկայ լալով) Շուտ,  
չուտ եկուր մօտեցիր. (մազերէն կը քաշէ)

(Այս բոսէին ներս կը խոժեն ձախ զռնէն Կարօ՛  
ատրձանակը ձեռքը, իսկ աջ կողմէն Վահան, փա-  
շան կը ցատկէ ոտքի, կուզէ առնել պատի վրայէն  
իր սուրբ: Կարօ անմիջապէս կը մօտենայ Սօսէի:)

ՓԱՇԱ. — (Ահապնաձայն) Շուն, զաղան, ո՞ւր

սուրբ առնելու համար ուշ ես, չատ ուշ։ Զեռա-  
քերդ վեր. (Կարօ կաշխատի տէրտէրի ձեռքերը  
քակել, փաշան թէւ անդիր կանսաստէ և կուզէ  
առնել սուրը) :

ՎԱՀԱՆ.— (Աւելի ցած զգուշացնելով) Գարշե-  
լի մարդ, արինարբու թիւրք, չուտ ձեռքերդ  
վեր. (Կապանայ ատրճանակով) :

ՓԱՇԱՆ.— (Ակռաները իրար զարնելով, սակայն  
յուսահատ ձեռքերը կը զերցունէ). Ա՛խ, ախ,  
ի՞նչպէս հասկցաք որ մինակ էի :

ՎԱՀԱՆ.— (Կարօին) Կարօ, բեր այդ կապովը  
կապէ այս չունը. (կը կապէ. Տէր Շղայ և Սուէ  
իրարու քով կանգնած) :

ԿԱՐԹ.— Վահան, այս անզգամ ու անկրօն դա-  
ղանի բերանն ալ պէտք է կապել, որ չկրնայ աղ-  
մուկ հանել. (կը կապէ թաշկինակով մը) :

ՎԱՀԱՆ.— Եյ, ընկեր, առանց բոպէ մը իսկ  
կորսնցնելու, աճապարեցէք հեռանալու այս տե-  
ղէն, քանի դեռ լուսարաց չէ, քանի իր մարդիկը  
բան մը չեն դիտեր :

ԿԱՐԹ.— Այս, պէտք է աճապարել քանի որ  
թուով քիչ ենք . . . :

ՎԱՀԱՆ.— Ուրեմն դուրս, դէպի անտառը, ուր  
մեզ կապաւեն . . . :

—Տէր Շղան.— Զաւակներս, ինչո՞ւ այսպէս :

ՎԱՀԱՆ.— Ի՞նչ կայ որ, Տէր հայր (զարժա-  
ցական) :

Տէր Շղան.— (Բարկացոտ) Այս շէնքը, այս  
զժոխքը պէտք է վասել, պէտք է մոխիրի վե-  
րածել . . . :

ԿԱՐԹ.— (Ժպիտով) Եյ, Տէր հայր, կզամ թէ  
ի՞նչ ըսել կուզես. այս կը մրոնեմ թէ արդարացի  
էք, բայց . . .

Տէր Շղան.— (Բնդէատելով) Բայց մայց չի  
կայ, զաւակս. յիշէ այս զաղանի ըրածները. մը-  
տարերէ այս չանը ոմիրները. կոչոպտեց, բանա-  
րաց, սպաննեց և յետոյ հայ ազգը մոխիրի վը-  
րայ նստեցուց :

ՍՈՍԻ.— Այս, վրէ՛ժ, փոխվրէ՛ժ կը պահան-  
ջեմ նահ ես :

ՎԱՀԱՆ.— (Հաւանելով) Այս, պէտք է հատու-  
ցանել . . . :

ՍՈՍԻ.— Հիմակ, հիմակ ես կը լուծեմ իմ վր-  
էժս (կը հաւաքէ թուղթեր, կը լիցնէ մի ան-  
կիւն, սննեակի մէջ, և կը վասէ. փաշան խոժոռ  
խոժոռ կը նայի Սոսէին) :

ՎԱՀԱՆ.— (Փաշային օձիքէն բռնած) Օ՛հ,  
զո՞ւրս, զո՞ւրս անզոմ մըն ալ զիտէ քու «Ճքեղ»  
ապարանքլ : Լաց ու կոծի կարգը այժմ քուկդէ է:  
Բայց մի մոռնար որ մէր ըրածը քու գործած ոչ  
միրներուղ փոխհատուցումն է. տես, կը միա՛յ  
այժմ քու փառաւոր զժոխքը ալ . . . (կը հեռանան) :

Վարագոյր



ԱՐԱՐՈՒԻԱԾ Դ.

(Բեմը կը ներկայացնէ լեռնային մի տեսարան, հարուստ ծառերով. 4—5 վրէժի ուխտաւորներ (Երիտասարդներ) նստած զէնքերով կղբաղին, մէկ հոգի կանգնած իրր պահակ, ձախ կողմէն: Կէս դիշերը անց է:)

Տեսիլ Ա.

(Ներս կը մտնէ Միհր զանգաղ քայլերով կը բարեկէ:)

Միհր.— (Պահակի) Դեռ լուր մը չեկա՞ւ...  
ՊԱՀԱԿ.— Ոչ մէկ լուր տակաւին, ընկեր:

Միհր.— (Նստածներուն) Էյ, եղբայրներ, մեր մէծ ու գիտան աշուղը բասծ է «Վա՛յ յազթուածին, վա՞յ անզօրին, իսկ վա՞ռք կոսի դաշտին վրայ մեռնողին, յարգա՞նք վրէժով մեռնողին. ու եթէ մենք ողջերս չենք ուզեր որ աշխարհ մեզի վայեր տայ, պէտք է ուրեմն որ սրբազն վրէժինդրութեամբ լիցուինք ու մեզ կտակուած զործին մէջ չթերաննք: Ա՞յս, ցաւի ու զուլումի հեղնութիւնն է այս, ու փոթորիկի այս զարհուրդի համերդին մէջ անլուր մորթոտում ու լիկում: Ո՞վ ենթարկեց մեր ցեղը այս ու ճակատագրին: Այս, զարեր շարունակ կտղոստեցին, բանարարեցին, վասեցին, բայց մեր ժողովուրդին մէծ մասը լուց, տարաւ այս բոլորը անձայն ու անշրջակ, ինչո՞ւ. միթէ մենք մարդեր չէի՞նք. միթէ մենք ապրելու համար ծնուած չէինք:

մենք կամքի ու բանականութեան, ինչքի ու պատուի տէրեր չէինք. (Խոկալավ) Է՛յ, բայց լաւ է որ այս «միթէ»ներու պատասխանը տանք այժմ: Այդ դասն է ու դաժան: Սակայն մեզի համար այ «ապրիլ» յանցանք է», մեզի համար միայն մեռնիլ կայ — բայց մեռցնելո՞վ:

ՆՍՏԱԾՆԵՐ — Վրէժ մեր անպատած կոյսերի, վրէժ մեր անմեղ նահատակների, վրէժ, վրէժ: (Վայրիկեան մը լուս:)

ՄԻՀՐ — (Մատծկոս) Բայց ինչո՞ւ այսքան ուշ շացան կարօն ու Վահան, միթէ չի յաջողեցա՞ն, արգեօք ձերբակալուցցա՞ն:

ԸՆԿԵՐ ՄԼ — Լաւ ըլլա՞ր արգեօք, երբ մենք երկու ընկերներ գնանք ստուգելու թէ ի՞նչ եղան կամ ո՞ւր մնացին:

ՄԻՀՐ — Սակայն, անոնք չուզեցին, և պատուիրեցին մեզ որ իրենց ուիէ կերպավ ընկերանանք, հակառակ իմ պնդումիս: Վահան զուաց երեսիս. «Թող իմ երակներուս կարմիր արիւնը հոսի վաշայի տան մէջ մեր զոհերու արգար սուրբ վրէժի համար» ու հեռացան. թող այլպէս ըլլայ, ընկերներ, դուք չէ՞ք զիտեր որ մէկ հայ քաջը հերիք է տաս վախկոս թիւրք զինւորներու:

ՊԱՀԱԿ — (Աճապարահօք) Այս կողմէն ձայներ տոի, մարզու կերպարանքով բաներ նշմարեցի:

ՄԻՀՐ — Ոտքի՛, ընկերներ, (կելլեն սոտի). զուք երկուք յառաջացէք զէսի այդ նշմարուած կողմը, իսկ զուք ինձի հետեւցէք, բայց մինչեւ որ անոնց ո՞վ ըլլալը չորոշէք, հրացան չպարպէք: (Կելլեն զուրս:)

Երկու բոպէ վերջ ներս կը մտնէ Միհր. ապա Վահան վաշայի օձիքն բանած, յետոյ կարօ, Սօսէ, Տէր Շղայ, կարգաւ:

ՎԱՀԱՆՆ. — (Փաշային) էյ, արիւնածարաւ տըղ-  
րուկ: Ի՞նչ էր այս ժողովուրդին մեղքը, որ չար-  
չարեցիք, որ չարան չարան անօթի ու բողիկ  
քշեցիք զէսի անծայլ ու անվերջ անապատներու  
խորքերը. զուք չի մեղքացա՞ք. զուք խղճի խայթ  
խկ չունեցա՞ք, ի տես այն ահաւոր տեսարանին,  
ի տես այն զարհուրելի տոամին — երբ մայրը իր  
որտակառը կորսնցուց, երբ զաւակը աղաղակեց  
«անգութ մայր, պուտ մը ջուր, կտոր մը հաց»,  
երբ հայ կոյսը պաղասեց, անձնասպանութեան  
դիմեց որ իր պատախը անրիծ մնայ. և վերջապէս  
զուք խելադարուա՞ծ էիք, որ զրախտի նման եր-  
կիր մը գժոխսիք վերածեցիք ու հոյակատ զպրաց-  
ները, եկեղեցիները մոխիք զարձուցիք: էյ, խօ-  
սէ, պատասխան տուր. ինչո՞ւ համար այս աղջիկը  
կը տանջէիր: (Ներկաներ լուռ կը նային վա-  
հանին):

ՓԱՇԱ. — Ես մեղաւոր չեմ, որովհետեւ  
ՎԱՀԱՆՆ. — (Յասկոտ) Որովհետեւ ի՞նչ...

ՓԱՇԱ. — (Վախով) Որովհետեւ ես վերէն եկած  
հրամանները զործադրեցի, ուրիշ ոչինչ. թէ չէի  
ցանկանար...

ՎԱՀԱՆՆ. — Բայց զաղան, զուն արդարանալու  
ոչինչ ունիս. զուք մեղասկից էք հաւասարապէս,  
քանի որ վայրագ կերպով զործադրեցիք:

ԿԱՐՈ. — Բայց զուն, զուն չէի՞ր, որ այս անմեղ  
ու մանկամարդ քոյլս (ցոյց կուտայ) քու գժոխ-  
քիդ մէջ պահեցիր. զուն չէի՞ր զիս բանոտ նետողը:

Տէ՛ր ՇՂԱՅՅ. — (Բնդմիջելով) Զաւակս, վահան,  
(կր ժօտենայ) լոոդ որ այս չանը մօրուքը մէկիկ  
մէկիկ համբեմ, այնպէս՝ ինչպէս որ ըրաւ ան-  
ինծի. (փետուելով) մէկ, երկուք, երեք, չորս. ալ

կը բաւէ՞՝, զուն ըսէ, զաղան վաշա, կը բաւէ՞...  
ՓԱՇԱ. — Այս, զուք ի՞նչ անխիղճ մարդեկ էք  
եղեր...:

Տէ՛ր ՇՂԱՅՅ. — Այս քու ըրածիդ մէկ չորրորդն  
ալ չէ, գաղան:

ՎԱՀԱՆՆ. — էհ, ընկերներ, այս չունը պէտք է  
սպաննել, վերցնել:

ՍՈՍԻ. — Այս, այս, ոչ թէ սպաննել՝ այլ կա-  
զել, կազել:

Տէ՛ր ՇՂԱՅՅ. — Ոչ ոչ, զաւակներու, կը խաչուին  
միայն անոնք որոնք առանց մեղք գործելու առանց  
յանցանք մը ունենալու կը զաւակարտուին. օ-  
րինակ՝ Քրիստոս. այս ոճիրներու մէջ կորսուած  
չունը արժանի չէ խաչին վրայ մեռնելու...

ԿԱՐՈ. — Պէտք է հրացանազարկ ընել:

ՍՈՍԻ. — (Աղաւական) կնողբեմ, թողէք, թողէք  
որ ես իմ պատույ վրէժք լուծեմ, որպէսզի գէթ  
ասանկով սրտիս կսկիծը անցնի:

ՎԱՀԱՆՆ. — Առ ուրիմն (ատրճանակը կուտայ)  
ոս Աստուածատուր պարզեր ու սատկեցուր աս  
շունը:

ՍՈՍԻ. — (Կառնէ ատրճանակը համբուրելով)  
Ով պահպան հրեշտակ, զուն ես, զուն միայն ա-  
մենահզորը...

ԿԱՐՈ. — (Փաշան կը կանգնեցնէ քիչ մը գէպի  
աջ) Ահա, Սոսէս, լուծէ վրէժդ, սատկեցնելով  
այս լկտին:

ՍՈՍԻ. — (Երկու զնդակ կարճակէ, գետին կը  
փոռի վաշան) Օ՛խ, այդպէս, այդպէս սատկէ,  
շուն...

ՎԱՀԱՆՆ. — Բնկերներ, վերցուցէք այս չանը, և  
չի թաղէք. թող գաղաններու կերակուր ըլլայ:  
(Դուռս կը հանեն երկու երեք ընկերներով:)

ՏԵՐ ՇԴԱՅՅ — (Կողմեր նայելով). էս, պաւակներս, նստինք քիչ մը որ ազատ չունչ մը քաշենք այս տեղ: Նստեցէք: (Կը նստին կարգաւ):

ՎԱՀԱՅՆ — Բայց պէտք է երկու պահակներ

կարգել հոկելու անակնկալներու դէմ: (Կը կարգէ երկու պահակներ ձախ և աջ կողմեր):

ՏԵՐ ՇԴԱՅՅ — Ահա այսպէս. այլես հերիք է որքան կոսորուեցանք, առանց կոսորելու. ալ հերիք է որքան ոչխարի պէս մեր վիզերը ցոյց տուինք մէր զահիճներուն. ալ հերիք է որքան զետեր հայու դիակներով պարարտացան ու հովիտներ հայու արիւնով սոսոլուեցան. ալ հերիք է որքան բազկատարած աղօթլցինք անտեսանելի ոյժին. այս, ժամանակ է որ արթնեանք հիմա իրը հայ ցեզի արի զաւակները արժանի յաջորդներ ըլլալով վարդաններուն, Հայկերուն, Համազապագներուն: Արդ մէր սուրբ իր պատեանէն մեր կացուցած թող արեի ճառագայթներուն տակ չողչողայ, և մենք զանանք հօն, ուսկից մէր համուկոսոր սիրելիները վրէժ կազակակեն:

ՎԱՀԱՅՆ — Արս, Տէր Հայր, Պարեր՝ շաբունակ դրւիս ծուեցինք, զարեր շարունակ աղերսեցինք ու անհանում աղօթքներ մըմնեցինք, բայց նորէն չարգեցին: Իսկ մէր վրայ հսկող Աստուածը, կարծես մէր անզատում աղօթքներուն պատառիսնեց ըսելով, «զես քիչ զոհեր տուիք» . . . :

ՏԵՐ ՇԴԱՅՅ — Այս, զաւակս, ևս ալ ժամանակ մը կը սիրէի քարոզել որ միայն աղօթքներ բայց հիմակ կը սիրեմ քարոզել որ միայն զինուիլ անհամաժիւնը:

ԿԱՐՈ — Այս, ճիշդէ, որ այժմ թողունք անցւեալ ու գործենք ներկային մէջ լուծելու համար մէր հաղարաւոր հողեհասորներու սրբազն վըրէժը:

(Զախ կողմի պահակը տեսարան դալով:) Բնակերներ՝ այս կողմ գանուող ձորին մէջ բազմաթիւ մարդիկ կան ու դէպի մեզ կուգան: Զինուած էն:

ՎԱՀԱՅՆ — (Ոտքի) ևս, մի յուզուիք պարարին կերպով սաքի երէք: (Կելլին սաքի): էս, ընկերներս, այս վճռական բողէն է. մենք օրհասական վիճակի մը մէջ կը զանուինք: Տեսնեմ զծեզ. կատարեալ պարարինութեամբ մը գրաւենք մէր յայնի գերքերը, կուելու համար մինչեւ մէր վերջին չունչը: Օն չտապեցէք ձեր գերքերը. օն դէպի կոի՛ւ, դէպի վրէ՛ժ:

ԲՈԼՈՐԻ ՄԻԱՅՁԱՅՆ — Օն, դէպի կոիւ, դէպի վրէժ . . . :

ՎԱՀԱՅՆ — Իսկ գուք Տէր Հայր, մեզի հետեւցէք, ձեր սուրբ խաչը բոնած, (Պանալով Կարօն) Սօսէն ի՞նչ պիտի ընէ:

ՍՈՍԷ — (Միջամաելով) Ես ձեզի պիտի ընկերանամ, տուէք ինձի ալ հրացան մը. միթէ ևս հոգի ու սիրտ չունի՞մ. միթէ՞ ևս վրէժ չունիմ. ձեզի հետ եմ դէպի կոիւ ու դէպի մահ . . . :

ԿԱՐՈ — Առ այս տարձանակը, (Կառնէ) ու եւկուր մեզի հետ կատարելու քու դիւցազնուէիի պարտականութիւնը:

ՎԱՀԱՅՆ — Օն դէպի կոիւ, իմ վրէժի եղբայրներս:

**Տէ՛ր ՇԴԱՅՅ** — (Մոցէն կը հանէ խաչը) Դէպի  
յառաջ, դէպի վրէժ, սուրբ խաչը օգնական ձեզ,  
զաւակներս :

**ՎԱՀԱՆ** — Օ՞ն : (ին առաջ գուրս կելէ Վահան,  
յետոյ տէրտէր և կարգաւ, էն վերջ կը մնան  
Սօսէ և կարօ :)

**ԿԱՐՈ** — Քոյր, կապէ վէրքերս, երբ վիրաւոր-  
ուիմ, թաղէ գիս երբ զարնուիմ, բայց մի լար, մի  
սգար, այլ հաղարտացիր որ պատուաւոր կերպով  
կը մեռնիմ. քու վրէժդ լուծելէ վերջ պիտի  
մեռնիմ :

**ՍՕՍԻ** — (Երեսին նայելով) Քեզի հետ հիմակ,  
քեզի հետ մինչև վերջ : (Խօսէլով կելեն գուրս.  
տեսարանը կը մնայ պարապ Երկու-երեք ըոսէ :  
Յետոյ ներս կը մտնէ Վահան. միւսները ներս կը  
բերեն երկու սպանուածներ՝ Կարօ և Միհր. Սօսէ  
գլխիկոր կանգնած է Կարօի գիտակը մօտ. կանգնած  
են նաև Տէ՛ր Շդայ և ընկերներ. լուռ . . . :)

**ՎԱՀԱՆ** — (Տխուր դէմքով) Երկու վրիժառու  
հոգիներ աղասութեան ճանապարհին վրայ ու վր-  
րէժի զգացումի մէջ վերջնականապէս ինկան.  
(լուռ) ողջոյն ձեր անշնչացած պաշտելի մարմին-  
ներուն, երկին սաւառնող դիւցազնական հոգի-  
ներուն. այս, դուք վերջնականապէս բաժնուեցաք  
մեզմէն, բայց ձեր խնկելի յիշատակները մեր ամե-  
նուս սրտերի մէջ վառ պիտի մնան : (Սօսէ նստե-  
լով Կարօի գլխի մօտ կուլայ) Երանի, բիւր երա-  
նի այն մայրերուն, որոնք ձեզ նման հերոսներ են  
դիեցուցեր. երանի, հաղար երանի որ տառապան-  
քի այս ամնադժբախտ օրերուն համար ձեզ նման  
քաջեր են հասցուցեր : Թէկ դուք ցաւով ծնաք,

ու տառապանքով մնուաք, զիտեմ սակայն որ ձեր  
վրիժարորր աչքերը փակելէ առաջ տեսաք հայ-  
րենի աւերակներու մխացող ծուխը, նախճիրներու  
սոսկալին, ու լսեցիք այն յուսահատ հառաջներն  
վշտի ներքին կբած հազարաւոր դժբախտ էակնե-  
րը. բայց դուք հանդիսատ եղէք, ձեր հողաթմբերի  
տակ, որովհետեւ ձեր աչքերով տեսաք նաև հազա-  
րաւոր արիւնարրու թիւրքերու դիսկիները. ձեր  
ձեռքերով սպաննեցիք Ալի ինվէր փաշան . . . հան-  
դիստ քննեցէք, մենք վրէժի ուխտաւորներս, կուխ-  
տենք ձեր պակասը լրացնելու . . . հանդիսատ . . . (աչ-  
քեր կը սրբէ) :

**Տէ՛ր ՇԴԱՅՅ** — (Խաչը վերցնելով) Ով նահատակ  
հերոսներ. Աստուած թող զրկէ իր բիւրաւոր հը-  
րեշտակիները ձեր հոգիների դիմաւորելու : Ո՞վ  
հայ քաջեր, ննջեցէք հանդիսատ, որովհետեւ զեռ  
կան ձեզ նման վրէժի ուխտաւորներ որոնք էնց  
այստեղ իրենց գլուխներ ծոած, կուխտեն լուծել  
նաև ձեր վրէժը : (Սօսէի) իսկ զուն, մի լար,  
աղջիկս, ան-երջանիկ չապրեցաւ, բայց փառաւոր  
մահով մը մեռաւ :

(Ներկաներ գլխարաց կը զիտեն մարմինները  
թրջած աչքերով :)

**ՍՕՍԻ** — (Բոսէ մը լուռ, յետոյ ոտքի կանդնած  
ուժգին ձայնով մը)  
«Այստեղ ինկաւ, աղասութեան ճամբուն վրայ,  
Խոցը կուրծքին, զէնքը ափին, այս տեղ ինկաւ  
յոդնած . . . .

Ժպտէ, ժպտէ, ով Եղբայր,

Մեծ, ինչպէս մեծ է խաւարումն արեւու

Մուրը նշարին նըման բեկուող դեհ ժպտէ .  
 Ժամ է որ քաջ հայ մարտիկներն ալ ժըպտին  
 Զի մենք իրենց և քու վրէժիդ ի խընդիր  
 Մենք սաղմիկ ուժ զիտակից .  
 Թարմ բողբոջներ չղթաներու գերիներ  
 Ապստամբած՝ որոնց ձակաին տակ այսօր  
 Իրեւ բոց պորտն ապագային զետեղեց  
 Աստուած իր աստղը փրկիչ .  
 Մենք ընտրուածներ, պաշտուածներ  
 Գաղափարէն նոր և լայն  
 Մենք, ժողովուրդ, պրզընձակներս Աստուածներ  
 Բաֆֆիներու, Քրիստոփորի, մենք զինուած  
 Հրացաններով, բահերով  
 Եւ մուրձերով, հաւատքով,  
 Դիմու առջե, կուռ մոլուցքով մը սկցած  
 Ահաւափիկ վեհ, ստքի, ստքի կեցեր ևնք:  
 Եւ կերգնունք քեզ ընկեր կերգնունք որ այսօր  
 Մինչ հազար աստղերու չափ պիտ' ըլլանք,  
 Վաղը, այս, երբ մենք՝ իրեւ կարմիր վունչ՝  
 Շիրմիդ ստքին մէկ ցիցի վրայ նիզակենք,  
 Գլուխը էնվէրին կամ թալէաթին — բանութիւնն  
 Մեր որդիներն յաղթ, զըւարթ,

Պիտի սհարիդ զըմեն վարդի պսակը ծանր ,  
 ԱշԱԾՈՒԹԵԱՆ ,  
 Կերգնունք ընկեր, կերգնունք ձեզ :  
 (Ու կը խոնարհեցնէ զլուխը աչքերը սրբելով : )  
 Միւսներն ալ աջ ձեռքերնին վեր միաձայն՝  
 Կերգնունք, այս, կերգնունք, ձեր վրէժը լու-  
 ծելու, վրէժը, վրէժը : ) (Կրկնունթիւն )  
 Մինչ վարագոյրը դանդաղ կիջնէ :

( Վ. Ե Ր Ճ )





ՀՀ Ազգային գրադարան



NL0326793

23750